

630

631

632

633

634

82

U-56



W

# ՀԱՐՍԱՎԻՔ ՄԸ

Յ. ԲՈԼԱՏ



ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒՊՈԼԵՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ո. Յ. ՔԻՒՐՔՃԵԱՆ

1869






391.99

# ՀԱՐՍԱՆԻՔ ՄԵ

Կ



## Յ. ԲՈԼԱՏ



Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԻՒՐՔՃԵԱՆ

— 1869 —

115-

8

6691.52

Պարոն ընթերցող եւ Պարոն կրիտիս .

Այս վիպասանութիւնը դրած ատենս  
տասնեւհինգ տարուան էի , — այս ըլլայ  
բոլոր Յառաջաբանս :

Ի՞նչ առակաւոր դրուագ ընդունեցայ .  
— այն որ ,

Կինը՝ կենաց քնոյն մէջ , գեղեղիկ ե-  
րաղ մ'է :

Յ. ԲՈԼԱՏ



ԱՌ ՀԵՂԻՆԱԿՆ ՀԱՐՍԱՆԵԱՅ Պ. ԲՈԼԱՏ

Սիրելի եւ մեծանուն բարեկամ .

ՀԱՐՍԱՆԻՔ անուն Զեր սիրային վէպը  
զոր տուած էիք ինձ կարդալու , կարդա-  
ցի : Անոր ամեն մէկ տողը նոյնչափ տպա-  
ւորութիւն ըրաւ իմ սրտին վրայ որչափ  
որ կընեն այսօր Վէրթէրի անմահ տողերը :

★

★ ★

Վէպերը շատ կը սիրեմ , բարեկամ :  
Այդ անշունչ տետրները որտնք ամեն ըն-  
տանիքի ծոցը կրնան մուտ գանել , որ-  
չափ փափուկ , որչափ բարձր եւ որչափ  
ընդարձակ պաշտօն եւ ինչ մեծ ազդե-  
ցութիւն ունին ժողովրդոց բարուց եւ  
յառաջադիմութեան վրայ : Այդ անշունչ  
թուղթերը , մերթ անցելոյն խորը մտած՝  
ընկերական աշխարհի հորիզոնին վրայ տի-  
րող խաւարը եւ խաւարի գերեցեալ մարդ-  
կութեան ախուր վիճակը՝ եւ մերթ թագին

ու սուրին, իշխանին եւ աղնուականին  
 ընկերական աշխարհի վրայ գործած ա-  
 ւերները մեղ առաջի կ'առնեն. մերթ միջ-  
 նադարեան աշխարհը մտած Կրօնական  
 մարմնոյն՝ աշխարհական մարմնոյ վր-  
 այ գործած բոնաւորութիւնները եւ յա-  
 նուն կրօնի անոր տուած Ակումներն ու  
 անտանելի չարչարանքները տխուր կը նը-  
 կարագրեն, եւ մերթ դեռ անցեալ դարուն  
 մէջ Կրօնական կարգի մը՝ աշխարհի մը  
 յառաջադիմական քայլերուն առջեւ նե-  
 տած ահազին խութերը աշխարհի կը ցուց-  
 նեն. մերթ դահին վրայ ելած իր ծանր ճի-  
 րաններով ժողովրդեան վրայ ծանրացող  
 իշխանի մը հարստահարութիւններուն ու  
 բարբարոսութիւններուն վրայ ժողովուր-  
 դին աչքը կը դարձունեն, եւ մերթ ճի-  
 րանւոյն տակ մտած՝ հոն ծածկուած պըժ-  
 գալի ժանտագործութիւններն 'ի լոյս կ'ա-  
 ծեն եւ «անկնւմ» կը գոչեն գահին. մերթ  
 խուժդուժին մէջ իջած, 'ի նա ծփացող  
 ապականութիւններն իբր 'ի հայելոջ կը  
 ցուցնեն. մերթ ժողովրդեան այց ելած՝  
 անոր անդութ եւ հարստահարիչ օրէնք-  
 ներու ծանր լուծին տակ կրած թշուա-

ոռւթեանց եւ աղէտից վրայ կ'ողբան .  
մերթ իրենց դառն արտասուքները ու սըր-  
տագին հառաջանքները կը խառնեն այն  
թշուառ մարդուն կամ այն լքեալ որբ  
տղուն աղի արտասուաց եւ ողորմ հա-  
ռաջանաց հետ , որոնց վրայ մարդկու-  
թիւնը , ան հայրը եւ եղբայրը այնչափ  
անկարեկիր աչօք կը նային . մերթ կախա-  
ղանին մօտեցած գթութիւն եւ ներողու-  
թիւն կ'աղաղակեն դահճին (օրինաց) ,  
եթէ ոչ կործանում կ'սպառնան այդ բար-  
բարոս եւ վայրենական գործիին . եւ մերթ  
իսկ վերջապէս մարդուն սրտին խորը կը  
թափանցէն եւ յերեւան կ'ածենայդ հմա-  
յական անթափանց տուփին մէջ ծած-  
կուած անհուն դադանիքը . այս , 'ի լոյս  
կը հանեն ինչ որ կայ հոն դեղեցիկ , ինչ  
որ կայ հոն վսիմ , ինչ որ կայ հոն դե-  
րագոյն :



Ահա այս վերջին սպաշտօնովէ , սիրե-  
լի եւ մեծանուն բարեկամ , որ Զեր վէ-  
սը ձեր զրչին տակէն դուրս կ'ելնէ : Ա-

նոր ամեն մէկ էջն մէջ կը պատկերին  
 մարդուս սրտին բոլոր այն վեհ զգացում-  
 ները որոնց ամենը երեք հրաշալի տառե-  
 րու մէջ կ'ամփոփուին, ԱԵԲ: Սէրը մա-  
 նուկ՝ կը խայտայ հոն, պատահնի՝ փափկա-  
 ղոյն հոգի մը կը վնառէ տանելու զանի  
 խաղաղ ծովին կամ սրբնթաց դետի մը  
 ափունքը, դալարագեղ մարդաց վրայ եւ  
 հովանաւոր ծառի մը շուքին տակ եւ իր  
 թեւերը անոր փափկաղոյն մարմնոյն շուր-  
 ջը բոլորելու, յանդուզն ու անվեհեր եւ-  
 րիսասարդ՝ հեռաւոր աշխարհէ մը կը  
 տեսնէ յափշտակիչ զայլին իւր սիրուհ-  
 ոյն մերձենալը եւ ծովերն ու անդնդոց  
 երեաները պատռելով կ'երթայ կը դանէ  
 իւր սիրած հոգին յափշտակչին թեւերուն  
 մէջ: Այդ ժողիրն եւ ամպարիչտ թեւե-  
 րուն մէջ երկու սիրելիներ կը դգուեն զի-  
 րար, սիրաբորբոք շուրթեր զիրար կը համ-  
 րուրին, սիրոյ նուիրական զգացմամբ վառ-  
 եալ թեւեր ամրապինդ զիրար կը դրկեն,  
 սիրատոչոր սրտեր անքակտելի կը միանան  
 իրարու, եւ այն հոգիք որ երբեմն զաշ-  
 խարհ կը թողուին աներեւոյթ գաւառներ  
 պահանջու: Եւ ապա յաշխարհ վերադառ-

նալու համար, ով վեհ զգացում սիրոյ, կը թողուն զաշխարհ ցաւ խռեան . . . . ; Ա՛ն, անհոգի եւ անշունչ մարմիններ դեռ կը դրկեն զիրար. անոնց յաւիտենական լոռեթիւնը կարծես աւելի քաղցր եւ աւելի տխուր կը խօսի հարսանեաց տեսարանին վրայ. նոցա յաւիտեան փակեալ աչերը դողցես աւելի սրտասարուռ ակնարկ մը կը նետեն զիրենք զիտող մահկանացոց վրայ. հարսանեկան բերկութեանց մէջ տխուր զերեզման մը կը բացուի, տխուր ամեն զերեզմաններէ աւելի . . . . . . . . . .

\* \*

\* \*

Ո՞վ սիրոյ տխուր եւ ողբերգական վերջաւորութիւն, զոր ճարտար գրիչ մը զիտցած է այնչափ տխուր եւ զեղեցիկ նկարագրել անզարդ տառերով։ Ո՞վ է այն որ կարգայ Հարսանիքը եւ չը աեսնայ կենդանի իւր աչաց առջեւ այդ երկու սիրելի էակները որ իրենց վերջին բարեւն աշխարհի կուտան . . . .

Եւ սրդարեւ փոքրիկ եւ անխայլ տա-

ոերով մեղ ներկայացած անձինքը կամ  
եղելութիւնքը իրականէն ինչ տարբերու-  
թիւն ունին մեր աչքին, եթէ զանոնք  
ներկայացնող գրիչը ճարտար է։ Գուք,  
բարեկամ, որ Գարեգինի եւ Նուարդայ կե-  
նաց արարուածներուն անտարակոյս հան-  
դիսատես գտնուեցաք զանոնք ՚ի տես աշ-  
խարնի հանելու համար, եւ վայելեցիք  
անոնց հազուագիւտ բարեկամութիւնը,  
կրցիք ինձմէ շատ աղէկ դիտել նոցա  
սրտերը անոնց արտասուտց հետ ինձմէ  
շատ աւելի յորդ արտասուք խառնել։ Ես  
չեմ ուղեր ըսել, բարեկամ, թէ դուք  
բնութեան մէջ իրօք երկու սիրելի էակ-  
ներ տեսնելով ինձի չափ զմայլեցաք ա-  
նոնց վրայ կամ ինձի չափ լացիք անոնց  
վշտաց վրայ, բայց կ'ըսեմ թէ ես այդ  
երկու էակները անկենդան եւ անզարդ  
թուղթերու մէջ տեսնելով ձեզմէ ոչինչ  
նուազ ու բախացայ եւ ոչինչ նուազ ար-  
տօսք հեղի անոնց վրայ։ Աւրեմն պէտք է  
զարձեալ կրկնեմ թէ՝ Զեր վէալին ամեն  
մէկ տուկերը նոյնչափ տպաւորութիւն ը-  
րին իմ սրտիս վրայ որչափ կընեն այսօր  
Վէրթէրի անմահ առղերը։

\*  
\* \* \*

Բարեկամ, այս վերջին պարբերութիւնը դրած ատենս հով մը՝ որ յանկարծ պատռհանէն փչելով եւ Զեր վէպին (որ դրասեղանիս վրայ դրած էր) թուղթերը բանալով՝ ուշադրութիւնս անտարակոյս անոնց վրայ դարձուց, այդ պարբերութեան ուղիղ չըլլալը ցուցուց ինձ։ Զեր վէպը, սիրելիդ իմ Պ. Բոլատ, յիմ վրայ աւելի տպաւորութիւն ըրած էր. Զեր վէպը աւելի իմ սիրտս յուզած եւ փոթորկած էր քան դոր կ'ընէ այսօր Կէօթէյի վէպը։ Ինչու ինչ տեսայ ձեր վէպին հողմաբաց է ջերունմէջ. — թացեալ արտառուք, որ հազիւ ընթեռնլի կ'ընէին Զեր վէպին շատ կտորները։ Ինչու աւելի արտառուք Հարսանեաց տողերուն վրայ.քան Վէրթէրի տողերուն։ Միթէ Գարեգին եւ Նուարդ Վէրթէրէ եւ Շարլօթէ աւելի անձկութեանց եւ դառնաղէտ վշտաց Ենթակայ կըլլան այս Վշտաց հովախն մէջ, կամ միթէ Կէօթէ տկար եւ անկենդան գրչով կը նկարադրէ իւր դիւցաղին զգացումները, վշտերն ու

անձկութիւնները, անսահման բնութիւնն  
ու անհուն տիեզերքը մի մէկ հոգւոյ մէջ  
տեսնելը, անոր խոչական սիրոյն դօրու-  
թիւնը որ զինքը նիւթական աշխարհի  
սահմաններէն դուրս հանելով անհունու-  
թեան աներեւոյթ աշխարհները իւր սի-  
րելի չընազ հոգւոյն հետ կը թափառե-  
ցընէ, վերջապէս նոյն սիրոյ գերագոյն եւ-  
անդիմաղբելի դօրութիւնը որ մարդուս  
բոլոր կիրքերն ու բաղձանքները թմբքե-  
ցընելով, միայն մէկ կիրքով կամ մէկ  
բաղձանքով կը վառէ զայն, այն է աշ-  
խարհի վրայ իրեն հետ յաւիտեան անքակ-  
տելի կապերով կապուած եւ դարձեալ  
զինքն ատելու ստիպուած եւ նոյն իսկ  
ասող Նարլօթ մը մահու վարագոյրին եւ-  
տեւ դանելու կիսասարտամ յոյսով կա-  
մովին զաշխարհ թողելու կիրքով եւ  
բաղձանքով։ Զէ, բարեկամ, ոչ այս եւ  
ոչ այն են Զեր վէպին վրայ հեղած յորդ  
արտասուացս պատճառը։ Հապա Բնչ է  
պատճառը։ — Պատճառը, սիրելիդ իմ Պ.  
Բոլատ, ներելի չէ ինձ զրուցել, վասն  
զի դեռ ներելի չէ Հայ պատանեաց զդա-  
յուն սիրտ ունենալ։ — Պատճառը։ — ահ,

անսպատճառ կուղես իմանալ . դաշնակի  
մը ձայնն էր . ձայն մը որ դոգցես գե-  
ղեցկագոյն եւ չքնաղ հոգիէ մը մեկնելով  
փափկագոյն եւ հրեշտակային մատանց  
միջոցաւ , այդ հրաշալի եւ սրտախօս գոր-  
ծին մէջէն կը համնէր իմ հոգւոյն երբ ձեր  
սքանչելի տողերը կը կարդայի . ահ , ձայն  
մը որ իրաւամբ կը մեկնէր այն չքնաղ  
եւ անդիւտ կուսական հոգիէն , որ աւաղ

\* \*

\* \*

Ահա այս ձայնին դօրութիւնն էր , ա-  
մենասիրելի բարեկամ , որ հոգւոյս վրայ  
ախրած շոգիները գոլորշխացնելով , հոգ-  
ւոյս պատուհաններէն ձեր գրքին վրայ  
նետեց զանոնք : Բարեկամ , եթէ իմ մե-  
լամաղձոտ հոգիս ճանչած ըլլայիք , կամ  
եթէ կարդացած ըլլայիք իմ սրտին խորը ,  
մանաւանդ եթէ դիտնայիք թէ ոչ առան-  
ձինն պիտի կարդայի ձեր վէսը , թերեւս  
չը տայիք ինձ զայն . վասն զի անցեալ օր  
կ'ըսէիք թէ՝ Վէրթէրը երիտասարդ սրտե-  
րու մելամաղձութեան եւ յուսահատու-

թեան ամենէն մեծ սնունդն է . ես ալ չեմ  
ուզեր , բարեկամ , մելամաղձութիւնս մե-  
ծապէս սնուցանել , սակայն չեմ ալ ուզեր  
բոլորովին անսնունդ թողուլ զայն :

\* \*

\* \*

Ուրեմն չնորհակալ եմ Զեղ որ հաճե-  
ցաք Զեր վէպն ինձ տալու , մանաւանդ  
որ գեռ քիչ բարեկամներ կարդացած էին  
զայն , երբ անոր կարդալու պատիւն ինձ  
չնորհեցիք : Հարսանիքը Վէրթէրի չափ  
կը սիրեմ այսօր , Եւ աւելին՝ իրբ մարդ-  
կութեան զաւակ եւ իրբ ընդհանուր դր-  
բականութեան սիրող իրաւամբ Վէրթէ-  
րը չափազանց կը սիրեմ , սակայն իրբ  
Հայկազն տղայ եւ իրբ Հայ գրականու-  
թեան ծաղկման ու փայլման նախանձա-  
խնդիր եւ յանհունս փափաքող՝ Հար-  
սանիքը անչափ կը սիրեմ :

\* \*

\* \*

Սակայն ինչու , բարեկամ , Հարսանի-  
քը ես կամ մէկ քանի բարեկամներ իս-

րեն միայն : Ինչու Հարսանիքը միայն մէկ քանի հոգիներու վրայ տպաւորութիւն ընէ , կամ մէկ քանի երիտասարդ միայն անոր մէջ իրենց սրտին միսիթարութիւն դտնեն կամ այնու իրենց սիրոյ հորւն արծարծեն : Գիրք մը որ ընդհանուր դասի մը զգացումներն իր ծոցը կը ցոլացնէ , կամ որ նոյն է ընդհանուր դասի մը կը վերաբերի եւ անոր համար դրուած է , պէտք է անոր ընծայուի :

\* \*

\* \*

Գիտեք արդէն , բարեկամ , որ մեր գըրական աշխարհն ալ որչափ պարապ է : Զինաց արքայութեան նման – ինչպէս կը սեն – հոն յաճախողներն յոյժ սակաւաթիւ են : Իրաւ է որ այդ աշխարհին կլիման ամեն բնութեան (նաթուրայի) չը յարմարիր , բայց ես ձեր նաթուրան կը ճանչնամ , եւ գիտեմ որ այս աշխարհին յարմար նաթուրա մ' ունիք : Ուրեմն կը ժողովրեմ ջեղ – հակառակ զձեղ յորդորելու մասին անկարողութիւնս ճանչելու – որ Հարսանիքը ձեռուընիդ՝ յայց ելնէք ան-

գամ մը այդ աշխարհին։ Այդ անցագիրը  
շուտով այդ աշխարհին քաղաքացի կընէ-  
զձեզ։ Հարսանիքն՝ իր նոր ձեւով ու Հայ-  
կական գեղեցկութեամբը, իր եռանդուն  
ու կենդանի նկարագիրներովը, բաւա-  
կան մեծ անցագիր մ'է այդ աշխարհէն  
ընդունելի ըլլալու համար։ Եւ այնուհետ-  
աւ վստահ ենք որ Հարսանիքով բարեւ-  
մը շուտով բարեկամութեան կը դառնայ-  
այդ աշխարհին հետ։

\* \*

\* \*

Յիրաւի, Պ. Բոլատ, ալէտք է որ յանձ-  
նէք Ձեր վէպը մամլոյ։ Մամուլը անսահա-  
ման հայելի մ'է ուր անցեալն ու ներ-  
կայն հաւատարիմ կը պառկիրին։ Դարեւ-  
րու նկարագիրք, հանձարաց հրաշք,  
գեղեցիկ ու չքնաղ հոգիներու վսեմ զդաց-  
մունք որոնք ժամանակին թեւերուն վրայ  
աշխարհի կը ներկայանան, անջնջելի կը  
նկարուին այն հրաշալի հայելոյն մէջ՝  
եւ մարդկութիւնը բոլոր ասոնք կընայ-  
տեսնել նոյն խակ այն ատեն երբ ժամա-  
նակին թեւերը արդէն խակ անեզրութեան

մէջ թոթուած են դանոնք : Ահա այդ յաւիտենական հայելոյն առջեւ պէտք է դուք ալ ներկայ առնէք ձեր փափուկ սըրտին գեղեցիկ զգացումները :

\* \*

\* \*

«Յանդուդն պատանի , մոռցած եռ այն մնծ հարուածը զոր դեռ երեք ամիս առաջ Պօլսոյ Հայ մամուլը եւ դրագէտներն ընդունեցան Աղբին անդնդոց մէջ բարձրացած երկային կղզիէն .° .° .° »  
— Իրաւունք ունիք , բարեկամ : Ես չմնածեցի երբէք թէ երբ Հարսանիքն ալ տըպագրուի , ինչպէս որ կը յորդորէի զՁեզ , եւ երբ առաւօտ մը ազգայնոց բաւական մաքուր ականջները եւ սուրբ սրտերը ապականող եւ Աղբին դեղի տեղ թոյն հաղորդող աշխարհական երիտասարդաց համար Աստուծմէ շնորհք խնդրող սրբակրօն եւ աստուածարեալ Մխիթարեան Աբբային ձեռքն համնի , նա ալ հաղիւ դրքին վրայի Հարսանիւ տիտղոսը եւ Յառաջարանին մէջ կի՞ բառը տեսած՝ դրիչք ձեռքն առնէ եւ երկրորդ հարուած մ'ալ տայ արդէն

առաջին հարուածէ մը չնչասպառ ինկած  
հակավանական Հայ գրականութեան եւ  
կիսակործան մամուլին , ահ , ինչ ընելու է  
այն տեսն : ԶԵ , բարեկամ , ասանկ աղետ-  
ներու պատճառ չեմ ուզեր ըլլալ , եւ կը  
հակայորդորեմ Զեղ , որ այդ տեսակ թոյն  
եւ ապականութիւն պարունակող վէտ  
մը երբէք հրատարակելու ձեռն չարկա-  
նէք : ԶԵՔ դիմեր ինչու մեր Աղզը նոյն  
խել Եւրոպացւոց այնչափ գովելի եղած  
է . ոչ ապաքէն մեր ականջները բաւա-  
կան մաքուր , մեր սրտերը սուրբ եւ ա-  
պականութենէ հեռի ըլլալնուս համար ,  
Արդ եթէ բացուին ազդայնոց մոքերը  
Հարսանիքի եւ ուրիշ այն տեսակ խել մը  
պիղծ զրգերով՝ որ մարդկային կրից սլաք-  
ներով զարդարուած են եւ մոլորին սրտե-  
րը այն անկրօն գրուածներով , որ ընդդէմ  
Աւետարանի եւ սուրբ Հարց կը քարողեն  
— մեղայ , մեղայ , հիմայ երկինքէն քար  
կը թափի վրանիս — մւր պիտի մնայ Աղ-  
դին պարզութիւնը , ուր իր անխարդախ  
գործունէութիւնը : Գուշ ալ , Պ. Բոլատ ,  
դուք ալ պիտի աւելցնէք ձեր մատենիկն  
այն մատեաններուն վրայ ոքոնք Եւրո-

պայի մէջ մեծամնծ վեասուց պատճառ  
եղած են ( ինչպէս ճշմարտին Աստուծոյ  
անձնուրաց հաւատարիմ պաշտօնեանե-  
րուն յանուն Փրիստոսի հեղած միլիոնա-  
ւոր էակաց արիւնները՝ դիւրահաւան եւ  
՚ի շնորհս արթուն հովուին մոլորեալ ժո-  
ղովրդին առջեւ դրին եւ զանի իւր հո-  
վիւէն վտարանջել տուին, ծիզվիթու-  
թեան՝ աշխարհային ընկերութեան մէջ  
բարձրացուցած դրօշը խորակեցին եւ  
իրեն մեքենայութեանց կայանն եղող  
վանքերը նետեցին, թշուառին իրաւուն-  
քը պաշտպանեցին, սիրոյ գերագոյն զօ-  
րութիւնը ցուցին, եւայլն ), եւ արդա-  
րամիտ ու ճշմարտասէր անձինքներէ ( ինչ-  
պէս են բոլոր կրօնաւորները, բաց ՚ի մաս-  
նաւոր բացառութիւններէ ) արհամարհ-  
ուած են. այսպէս են Հաւատաքննութեան  
պատմութիւնը, Էօժէն Սիւյի Թափառա-  
կան Հրեայն, Շիլէրի վիպասանական ող-  
բերգութիւնը, Վէրթէր վիպասանութիւ-  
նը, Մօնթէ Փրիսթոյ, Վիկթոր Հիւկօյի  
Թշուառները, Էօժէն Սիւյի Փարփաղի զազտ-  
ները, եւայլն :

Ասոնց մէջէն Վիկթոր Հիւկօյի Թըշ-

ուառները կրնան դոյջն օգտակարութիւն  
մ'ունենալ Ազգին համար, բայց այն ալ  
երբ, Էհ, հարիւր երեսուն երկու տարիէն  
վերջը, եւ այն ատեն ինչ հարկ կայ Վիկ-  
թոր Հիւկօյի Թշուառներուն. հարկաւ  
մինչեւ այն ատեն բոլոր Ազգը 'ի չնորհս  
երկնային մարդոց երկինք փոխադրուած  
կըլլայ, եւ մենք ալ երկնից արքայութեան  
մէջ մեր կրօնականներուն դրած Երջանիկ-  
ները կը կարդանք . . . . .

\* \*

\* \*

Սակայն չէ, բարեկամ, հերիք քնա-  
ցանք այդ երկնային մարդոց երկնային  
օրորներուն տակ. հերիք նոցա յորդոր-  
ները մեր սրտերն ու մտքերը անդամա-  
լոյծ ըրին. հերիք մեր առջեւ իբր կեր՝  
առասպելներ եւ ցնորական աննիւթ եւ  
անտարր գրուածներ նետելով անոնցմով  
մեղ զբաղեցուցին եւ յառաջադիմութեան  
յետին ծայրը թողուցին մեղ. հերիք շո-  
ղոքորթեցին զմեղ՝ մեր ազգայնոց ականջ-  
ները մաքուր են, սրտերը սուրբ են, հե-  
ռի են յապականութենէ ըսելով: Ալ շը-

նորհակալ ենք այն մաքուր ականջներէն, սուրբ սրտերէն, եւ ինչ գովեստոր ընդուներ ենք Եւրոպացւոցմէ իրը հեռի յապականութենէ, անկէ ալ գոհ ենք։ Ա՛լ բաւական է։ Ի՞նչ անդարմանելի վեաս որ հասուցին մեղ այդ մաքուր ականջներն ու սուրբ սրտերը, բաւեն։ Մենք յօժարութեամբ կը փափաքինք որ մեր ականջները պղծուին ու մեր սրտերն ապականին այն պիղծ մատեաններով, որ Եւրոպայի մէջ մէծամեծ զեռառաց պատճառ Եղած են և այդուարամբու ու ճշմարտած անյինքներէ արհամարհուած են։ Մենք յօժարակամ կը բանանք մեր ականջները մեր ապրած ապականեալ դպրուան, անկըծնունեան դպրուան մէջ մարդկութեան ամենէն մեծ ու ամենէն ճշմարիտ բարեկամներուն եւ ճշմարտութեան անձնուեր նշանաւոր առաքեալներուն ճայնին։

Ուրեմն թող գիտնայ Վենետիկի Արքան թէ՝ մեր ապականեալ եւ անկըծնունեան դպրուան մէջ վանքէ մ'ելած ճայնը վանքին դրան մէջ կը մարի, եւ հաղիւ ուրեմն լսելի կը լլայ վանքի եւ աշխարհի մէջ ապրող Ֆանատիկոսներու։ Եւ այս-

պէս պէտք է ըլլայ . վասն զի վանքն ու  
աշխարհ հակառակ սկզբունքներով կ'առ-  
րին երկրիս վրայ : Թող գիտնայ զայս  
Վենետիկի Աթբան , եւ այն ատեն կրնայ  
դիւրաւ մակարերել թէ Ա. Ղազարու  
վանքէն մեկնած ձայն մը՝ Ագրիական ծո-  
վուն եւ Արշխաղեղագոսի վրայէն ալ անց-  
նելով որչափ կրնայ լսելի ըլլալ Պօլսոյ  
կամ Զմիւռնիոյ հակավանական ականջ-  
ներու . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .


★

★ ★

Մնաք բարով , բարեկամ : Թէ եւ իմ  
շատարանութիւններովս զձեղ տաղտկա-  
ցուցի , բայց ես ինքնին կը ներեմ Ձեզ  
պատճառած տաղտկութեանս , եւ նոյն  
երջանիկ կը համարիմ ինքզինքս եթէ իմ  
յորդորներս յաջողին զձեղ համոզելու . ի  
ձեռնարկ տպագրութեան ձեր վէպին :

Ուրախ եմ միշտ դաւաննելով զիս , Ձեր  
յաւիտեան անկեղծ ու մտերիմ բարեկամը

# ՀԱՐՍԱՆԻՔ ՄԷ



## ԵՐԳ Ա.

Ա.

Կը հարցնեմքեղի, ով ընթերցող, եւ  
անոնց բոլոր որ տակաւին կը չնչեն եւ կը  
զգան, -ի բաց առեալ դմաթէմադիկանե-  
րը-, եթէ կը ճանչնաս դնափս վրայ կամ  
երեւակայութեանդ աշխարհքներուն մէջ  
աւելի հիասքանչ բան մը քան թէ սիրոյ,  
մանկութեան, դեղոյ եւ անրծութեան  
խառնուրդը, եթէ դիտես երկիր մը աւե-  
լի զեղեցիկ քան Յիւզանդեան ափուն-  
քը, իւր կապոյտ ծովը եւ կապոյտ եր-  
կինքը, իւր կանաչ եւ ծաղկաւէտ դաշ-  
տերը, պարտէզները եւ խորհրդաւոր ըստ-  
ուերներուն մէջ թռչնոց եւ սիրելեաց  
ծաւիւն արձակելը :

Բ.

Առենօք Գարեգին մը կար որ այդ ա-  
փափայից վրայ դեգերելու առեն՝ սիրոյ  
թակտրղին մէջ բռնուեցաւ, սակայն ոչ  
բռնողը եւ ոչ բռնուողը արդի երիտա-  
սարդաց եւ շուշանաց կը նմանէին։ Ի՞նչ  
է ներկայ դարս, ով Տէր, Բանանք ան-  
համար մատենագրաց նորածեւ դադա-  
փարները եւ դրքերը, - ի՞նչ կը տեսնանք  
յառաջին տողից անտի ընթերցմունքէն,  
ամենքը մէկ բերան կ'աղաղակեն որ դա-  
րերնիս պատիք (illusions) չվերցըներ։

Գ.

Արդ խորհրդածութեանց դալով՝ ո-  
մանք ըստ այս կուլան, ոմանք ալ կը  
խնդան. ես այդ խառնածայն երաժշշ-  
տութեան միտք չունիմ ձայնս խառնե-  
լու. ուստի ապագայն եթէ խմանայ այդ  
դռալուն անարժանութիւնը կը մաղթեմ  
որ յառաջ չտանի։ Ներկայ դարս պար-  
զաւթիւն կը սիրէ, - այս անհերքելի ճշշ-  
մարտութիւն մ'է դոր ճանչնալ հրաւիր-

ուած է՝ ամենայն մարդ որ յամին 1862 (1) կ'ապրի, որով նաեւ իւր միտքը աղա-  
տել եւ մաքրել ամեն նախապաշտուածէ:

## Դ.

Բայց ահաւասիկ սոսկալի բառ մը որ  
կատակ չվերցներ եւ որուն ինչ ըլլալը  
ոչ ոք յանձն կ'առնէ բացատրել: Յիրա-  
ւի ինչ է առանց նախապաշտուածան ըլլա-  
լը. միթէ Աստուծոյ չհաւատան: միթէ  
զմարդիկ ատել. միթէ մեծահանճարի մը  
ըսածին պէս, յարդանաց պակսութիւնն  
է. ինչ է վերջապէս զուրկ ըլլալ ՚ի նա-  
խապաշտուածանց: Յիրաւի չեմ զիտեր. մի-  
թէ Վոլթէո նախապաշտուածունք ունէր:  
Բայց այս է, - ինչո՞ւ է - զայն զիտնալ  
թերեւս չվայլեր, անոր համար ինծի ալ  
պատասխան տուող երբէք պիտի չգտնուի:

## Ե.

Բայց խօսքերնիս այն է թէ ՚ի նախա-  
պաշտուածանց զուրկ մարդուն համար Աս-

(1) Տողերս դրած տարիս:

տուծոյ արարածները կրնան հմայք ունենալ, այլ մարդկային ձեռագործները ոչ երբէք։ Ահաւասիկ քաջահնչող բառ մ'ալ հմայ+ (prestige) որուն արդի մարդը ուրիշ նշանակութիւն չտար՝ բայց եթէ այն որ կը գտնայ զեղեցիկ աղջկան մը աչքերուն մէջ կամ արեւուն դիմաց վրայ։ – Հէ, վասն զի որչափ ճշմարիտ է թէ երկրիս վրայ միշտ աւելի ակնջեղ կայ քան թէ հանճարաւոր մարդ, այդ չափ ալ ճշմարիտ է որ ամենայն մարդկային կեղծիք եւ պատրուակ մեր առջեւը ընկած են, որ ամենեւին բան մը չկայ որ ձեռքովիս դպած չըլլանք՝ եւ թէ այն ամեն բան որ կ'ուղէ ըլլալ պէտք է մեր ձևոքէն անցնի :

## Զ.

Արդի ՚ի նախապաշարմանց աղատ երիտասարդը՝ ծեր եւ խմառուն մ'է որ փոխանակ հանդերձից զանձը կը բարեւէ, եւ եթէ երբեմն դհագուստը բարեւէ այն ալ շահով է։ Եշխան մը, դուքս մը ցըցուր իրեն, աղէկ մը կը քննէ, եթէ զեղեցիկ կին մը ցըցունես, չորս կող-

մը պտղակելէն ետեւ սակ արկանելու կը  
պառկի, եթէ պղնձէ արձան մը, վրան կը  
զարնէ խմանալու համար որ լեցնւն է. -  
վերջապէս հիմա վայելողը կ'ուղէ նաեւ  
խորհրդածել. այն գեղացւոյն պէս որ  
հարսանեաց դիշերը մէկ ձեռքով կինը կը<sup>գրկէր</sup>, եւ միւսը կ'երկընցընէր օժտին  
թուղրակը խառնելու համար, իբրեւ ըս-  
տուգելու թէ լեցնւն էր:

## Է.

Դարուս երիտասարդը երեկուան ծը-  
նածն է, եւ թէ ինչ պիտի ըլլայ իրեն  
յաջորդութիւնը, զայն չեմ դիտեր: Արդի  
սերունդը կայ սակայն, եւ անիկայ որ  
զայս պարզ կենդանիներու շղթային օղ  
մը յաւելումն կը նկատէ, կուրի պէս կ'ըն-  
կըղմի: Ոչ երբէք դար մը եղաւ յորում  
ապրողները հիմակուան չափ անման ըլ-  
լային իրենց նախահարցը: Պէտք է ըսել.  
- դար մը չեղաւ երբէք յորում այսօր-  
ուան սէս եռանդապին ըլլային մարդիկ  
խմանալու թէ ինչ են մեր բաղկըները,  
որունքները, փորը, ձեռքերը . . . եւ ոչ

Երբէք այդ անդամները այդքան մեծար-  
դոյ համարեցան :

Ը.

Արդարեւ մարդիկ հիմա կը ճանչնան  
ճշգիւ ամեն բանի վախճանը, եւ այս-  
պէսով XIX րդ դարը շատ լուսաւորեալ  
դար մ'է : Բայց մեր Գարեգինին դառ-  
նանք : Անոնք իրարու հետ վարդէ պը-  
սակներով կապեցան, միացան նոքա ինչ-  
պէս պիտի միանան օր մը իմ շրթունքս  
ապագայ տարիալոյ մը շրթանց հետ,  
եւ ինչպէս ( եթէ երբէք գտնամ ուղած  
կանացի սէրս եւ սիրտ ) առաջին համ-  
բուրին հուրը զիս պիտի տոչորէ, այն-  
պէս ալ ծախեցան նոքա սիրով, եւ «ոչ  
եւս նոյն » եղեն «նոր ձուլեալ 'ի հնոցս  
սիրոյ » :

Թ.

Վնոր համար իրենց սիրոյն պատմու-  
թիւնը՝ զոր ես յանդղնաբար յանձն առի  
գրել վախեմ թէ իմ անունս մեծարա-  
նաց կամ պարսաւանաց խաղալիկ պիտի  
ընէ :

Ժ.

Նի էր Գարեգին եռանդեամբ առ ճշշ-  
մարիան, արդարն, աղնիւն եւ գեղեցիկն .  
— արի էր նա անյողդողդ քաջութեամբ  
մը, եւ ոչ ինչ հոգայր զպարսաւանաց  
ուամկին, — ինքն որ երկնային ողի մ' էր  
ներդաշնակութեան աշխարհին մէջ ի-  
ջած : Խանդի եւ գերագոյն ազգեցու-  
թեան կայծը կը ցայտէր ճակտէն, իւր  
ուժոյն եւ մանկութեան զգացմունքը աչ-  
քերուն մէջ կը փայլէր : Այլ զնուարդ  
ճանչնալէն 'ի վեր՝ հոգւոյն մէջ անխառն  
յամենայն անմաքուր կրից՝ աղնուադոյն  
սիրոյն անսպառ ազբիւրը կը բորբոքէր :

ԺԵ.

Իւր աչքերը մանաւանդ՝ ուր չքնա-  
ղագեղ օրիորդը իրենները ցոլացեալ կը  
տեսնար, յորս նա կրնար կարդալ Գարե-  
գինի սրտին քարտէղը : Երբ երկու նայ-  
ուածք յիրար պակչէին, կայծակէ դար-  
նուածի պէս վայրկեան մը յոյժ յոյժ դըդ-  
ուանաց ովկիանոսին մէջ կը ծփայր օրիւ-

որդը . . . եւ 'ի զարթնուլն զինքը սուրբ  
սիրով մը յիմարած կը գտնար, իրեւ Աէ-  
թէյի ջրոց մէջ զաշխարհային տարփ  
մուցած եւ Վաղալայի բերկրանօքն զա-  
կատեալ դուարթուն մը :

## ԺԲ.

Շատերը տարփանաց պատկերը նկա-  
րած են, յորս ես փափուկ Ելլէրայ կիր-  
քը կը սիրեմ: Իւրաքանչիւր ոք ըստ իւր  
զգացմանց դատած՝ չափած՝ կշռած եւ  
գրած է. ես ալ կը փափաքիմ կարծիքս  
տալ: — Սիրահար մարդը իւր ամբողջու-  
թեան մէջ աւաղակաց քարայր մ'է. — ա-  
ւաղակ է միտքն, աւաղակ շրթունք, ա-  
ւաղակ լեզու, աւաղակ հայեացք, աւա-  
ղակ ձեռք, — հուսկ յետոյ սիրտն աւա-  
ղակ. այլ այս հետեւալ եւ անվախ հուշ-  
կահար խմբին պետն է սիրտը, ամենէն  
աւելի ահաւորն եւ դաղտնածածուկը:

## ԺԳ.

Ո՞վ սիրատանջ կուսաններ, — ինչպէս  
յելուղակաց ըմբանեալ հէդ ճանապար-

հորդը դողդղալով իրենց անագորոյն աւ-  
ռաջնորդին դիմացը կ'ելլայ, սպասելով  
իւր մահուան վճռոյն, այսպէս ալ դուք  
երիտասարդութեան հրազդուրիչ լեզովին,  
անոյշ հայեցուածքովը, ցնցող համբոյրա-  
ներովը զձեղ լքեալ կապել եւ գերել կու-  
տաք, սակայն երբ օր մը, ահաւոր օր  
մը սիրտ սրտի հանդիպին՝ այն ատեն կիշ-  
մանաք ձեր սխալմունքը . . . այլ շատ ուշ:

## ԺԴ.

Երբ աղջիկ մը ներկայ դարուս տասն  
եւ հինգ տարեկան կ'ըլլայ՝ ալ միակերպ  
ամուսնութեան, երիտասարդի, սիրոյ վր-  
րայ կը խորհի: Բայց քիչ ատենի մէջ ցը-  
նորից եւ էականութեան մէջ եղած ա-  
հագին միջոցէն սարսափած անխոհեմու-  
թեամբ իւր թշուառութեանը կը դիմէ:

## ԺԵ.

Աղջիկ մը կը ճանչնամ որուն տարիքը  
թէպէտ ճիշդ չեմ դիտեր, այլ հանդիսա-  
23 տարեկան կայ. ինքը Լուի Վէօյլօի  
անուանաբարոյ կը ըստած վիպասանութեան

պիւցազնուհի Լուիզին չափ աղնիւ եւ գեղեցիկ է . եւ այդ չար դիրքը կարդացողը կրնայ զբարեկամուհւոյս աղէկ եւ որոշ գաղափար մը ունենալ : Նախ աճապարեմ ըսելու որ գեղեցիկ աղջիկը պարզ բարեկամ մ'է . եւ եթէ ես զինքը սիրեմ եւս . . . իւր աչքերը ուրիշին վըրայ են : Շատ անդամ իրարու հետ կը տեսնուինք եւ անոր համար մեր խօսակցութիւնը բռնազրօնեալ չէ , եւ զոր եւ իցէ նիւթոյ կընանք ճառել :

## Ժ. 2.

Երիտասարդուհին երկու տարիվալի ունի զորս շատ աղէկ կը ճանչնամ եւ որք ինծի թերեւս մերձաւոր են , բայց այն չէ ինողիրը : Մէկը անձնագեղ , ցուրտ , հարուստ , այլ զուրկ յամենայն զգացմանց հիմակուան լիոն (lion) եւ ազատամիտ (libre penseur) մը , միւսը տեսքով եւս վայելուչ , ոտակով եւս պակասաւոր , այլ բարի քրիստոնեայ եւ անյողդողդ սիրող : Առաջինը աներես է , շատ անդամ օրիորդին տունը կուգայ կ'երթայ եւ իւ-

քեն յայտնած, կրկնած է իւր բոյը ( տսացուածոյս եղանակը այլանդակ չերեւի . վիպական եւ դասական է . . . Բայց եւ այնմ եթէ երգէք մէկը լինծի կարենայ հասկըցնել թէ ինչ ըսել են բաց ( flamme ) վիպական ( romantique ) եւ դասական ( classique ), - յիրաւի այն անձը եռ եւ ըեւելի մարդ կը սեղեմ :

## ԺԷ \*

Բայց այնուրիշ անդամուան թողունք . - միւսը լի պատկառանօք եւ վայելչութեամք, որչափ ալ յուղեալ է 'ի կրից , սակայն իւր չափը կը ճանչնայ : Աղջիկը գեղեցիկ է ըսի , եւ որովհետեւ կարելի չէ որ առաքինի մարմին մը մգեղ հողի մը սկարունակէ , ուստի նա սիրէ զգեղեցիկը եւ զծչմարիար , այս է ըսել թէ երկրորդ սկառանին աւելի կը սիրէ - թէ եւ դրսէն առ միւսն աւելի հակեալ տեսնուի :

## ԺԸ \*

Անցեալները այցելութեան դայի եւ մինչ տանը մէջ եղող ուրիշ անձի մը հետ

Նստած կը խօսէինք, յաղթող սիրահարը  
եկաւ, եւ օրիորդը իրեն քաջ հիւրընկա-  
լութիւնը ընելով զինքը առանձին խուց մը  
հրաւիրեց. հոն երկար ժամանակ կեցան,  
ապա տարիալին գնաց եւ օրիորդը՝ ականջը  
գեղեցիկ օղ մը կախած՝ սկսալով սամսա-  
րելով մեր նստած սենեակը մտաւ. տոիթս  
զիս հարկաւրեց իւր խնդութեանը մասնա-  
կցելու եւ ես ձեռքէս եկածին չափ ըրի:

### ԺԹ.

Ազջկան խնդութիւնը մեծ էր, որն  
ինծի ներեց քանի մը հարցմունքներ ը-  
նելու իրեն. —զմվ աւելի կը սիրես, հար-  
ցուցի, յերկոցունց: —ձշմարիալ ըսելու  
համար, պատասխանեց, զիտեմ որ հիմա  
անէս ելլողին սիրտը եւ երեւակացութիւ-  
նը խանդարած են եւ թէ միւսը զիս ա-  
ւելի կը սիրէ. բայց սիրով չը լմնար, եւ  
թէ ամուսնանալ հարկ ըլլայ՝ ինծի այս  
զեղեցիկ յիշելիքը տուողին հետ կամուս-  
նանամ: —Բայց զիտես որ ամուսնութիւ-  
նը խորհուրդ մ'է, դու միթէ այդչափ  
սննարդ ես, ինքզինք, սէրդ, սիրտէ եւ  
հոգիդ ծախելու համար . . . :

Դու զինքը չես սիրեր՝ նա քու հա-  
 ճոյքդ կը սիրէ, եւ արդ գիտես քու ը-  
 րածդ. — դու կերպով մը կըսես. — « Հէ ,  
 և պէտք է որ զիս քեզի տամ , բայց ո-  
 չըովինետեւ զքեղ չեմ սիրեր , անոր հա-  
 ռմար կուզեմ որ զիս դնես եւ ոչ վայե-  
 « լէս , ուստի ահա պայմաններս . . . զիս  
 և մեր միութեան օրէն սկսեալ ինչուան  
 և մահուան անջատումը պիտի հաղցընես ,  
 և կերակրես , սիրես . ես ուժու եւ գեղեց-  
 « կութիւնս պիտի կորսնցընեմ , ծերա-  
 ռնամ , եւ սակայն դու , եթէ տակաւին  
 և քաջանդամ եւ առոյգ ալ ըլլաս , ուրիշ  
 և մը պիտի չը սիրես , եւ սիրի ետ կե-  
 ռնան այն ամեն հաճոյքներէն որոնք ես  
 և ալ քեզի հետ չեմ կրնար վայելել . — Բայց  
 « կրնայ ըլլալ որ զիս քիչ մը սուղ գըտ-  
 ռնաս , անոր համար հիմակուցնէ ես պի-  
 տի սկսիմ կարմրնալներով , դիմաց ծա-  
 ռմածութեամբ եւ սուտ պաճուճանք-  
 « ներով՝ քեզի եղածէս աւելի առաքինի  
 և եւ գեղեցիկ երեւնալ , եւ քու կրքերդ  
 և աղէկ մը վառեալ բորբոքելէն ետքը ,

«Երբ դիս առնես, այն ժամանակ կը տեսանաս որ կարծածդ չեմ եղեր, սակայն «բանը բանէն անցնելէն ետքը» . . . :

իԱ.

Ահա այս է ըրածդ, նվ օրիորդ, ըսի. աղջիկը ամչցաւ, սիրտը ելաւ, այդ ճշմարտութեան մերկութիւնը զինքը խորտեց եւ զլուսոյ բանը դայրացուց. խօսք տուաւ ետ կենալու, եւ . . . անցեալ կի, բակի առիւծին հետ ամուսնացաւ . . . Օ՛չ թէ երջանիկ ըլլար ասկէ ետեւ եւ զբարեպաշտ տարփալին կարենար մոռնալ . . . :

իԲ.

Լուսնին համար կըսեն թէ ջրերը կը սիրէ եւ իրեն կը ձգէ. -անոր համար է կարծեմ որ մարդուս վրայ ալ նոյն աղդեցութիւնն ունի, իրեն քաշելով մեր ուղեղը ու սիրտը, որոնք մեր առաւել ջրային մասերն են -խակ կանանց համար ինչ պէտք է ըսել . . . :

իԳ.

Փառք, հաճոյք, համբաւ, սկատիւ,

ինչ էք դուք որ մարդկութեան զլխուն  
վերեւը մեղուաց պէս անդադար կը բըգ-  
զաք եւ եթէ ծաղկի մը վրայ հանդչիք  
եւս անոր սրտէն անուշութիւնը կը ծը-  
ծէք . -նհ , եթէ խմանայիք աղածրի եւ  
հեղանաղ աղջկունք որ «Ամոլք ամոք  
չեն գեղ եւ զգօնութիւն » ըստ այնմ կը  
սիրէիք կամ զձեղ սիրել կուտայիք :

### Ի՞.

Ո՞վ Ադամ , ինչ չար օրինակ էր քու-  
տուածդ , որուն աւանդութենէն ոչ ոք  
օգուտ քաղեց : Պէտք չէր որ դանձնդ 'ի  
ներքոյ արկանէիր առ ապրեցուցանել ըզ  
կին -Պէտք չըր որ կանչէիր «յիմ վրայ  
անկցի վրէժ » -Փոխանակ գնա մատոցց  
եւ ես կերայ » սլատասխանելու , եւ թէ-  
պէտ իրեն սիրոյն համար «մահաբեր  
պտուղն » աղէկ կերար , իրեն սիրոյն հա-  
մար ալ պէտք էիր նախճրել :

### Ի՞.

Ադամ զիսութեան ծառին պաղէն ու-  
տելով յանցեաւ , կըսէ Աստուածաշունչը ,  
եւ ես շատ անդամ հետաքրքիր քննած

եմ հարցընելով որ իրեն ալ ի՞նչ բան կը  
մնար սորվելու այն անմահական , երջա-  
նիկ , դրախտավայել կենաց վիճակին մէջ .  
՚ի հարկէ ձգողութեան օրէնքը չէր , կամ  
արեւուն երկրէս հեռաւորութիւնը , կամ  
երջանկութեան ինչ ըլլալը , կամ որ եւ  
իցէ ուրիշ բան մը . . . այլ իրեն կը մնար  
իւր անձին սէրը -անձնասիրական հպար-  
առութիւնը , եւ զայն սորվեցաւ , ափսոս :  
Եւ թէպէտ այդ գիտութեան ամեն հե-  
տեւանքը աղետալի է , սակայն ակնահա-  
ճոյ պտուղ մ'է , զմարդ կը պատրէ :

## 19.

Բայց մենք խեղճ Աղամայ տուինք  
յանցանքը մինչ Եւային էր , որուն ծնաւ-  
նելէն ինչուան այսօրս չատ գեղեցիկ կին  
ըլլալը չարաշուք բան մ'է . առաջին կի-  
նը ուզեց զինքը աւելի սիրել քան զԱ-  
դամ անոր համար խաբուեցաւ . բայց ո-  
րովնետեւ եթէ այդ պտուղը միայն Ե-  
ւայ ուտէր , իրենց ամուսնութիւնը վր-  
տանդի զրուած կըլլար , ուստի այս ճամ-  
բով մեր նախահարքը մեղի աշխարհքիս  
ցաւերը զնեցին :

## իէ.

Այս դիպուածէն եղաւ որ մարդիկ  
դիրար մոռցան եւ դիրենք սիրեցին, եւ  
ինչուան Քրիստոս վիլխովիայ մը չեկաւ  
երկրիս որ այնպէս քաջ օրինակով եւ  
հաստատուն վարդապետութեամբ սորովե-  
ցընէր մարդկան Եղեմական կենաց վերս-  
տին ստանալու հնարքը, -Սէրեցէւ զիմեանս ·  
-բայց որովհետեւ Փրկչէն ՚ի վեր այս օ-  
րէնքը պէտք եղածին պէս ՚ի գործ դրս-  
ուած չէ, եւ մեր ժամանակը աւելի սա-  
կաւ քան ուրիշ ժամանակներ, ես իմ  
հաշուիս կը միտիմ թէ ինչուան որ մարդ  
ելած անտառը չը մտայ, այս սիտի չըլլայ :

## ի՞՞.

Քանի որ ազգ, ժողովուրդ, եւայն տ-  
նունները կան խաղաղութիւնը անկարելի  
է, -՚ի հարկէ երեւելի արանց զնդին մէջ  
նախադասները ունայն յաղթողները չեն,  
այլ ուժեղ, ճշմարիտ եւ ուղիղ եւ հաս-  
տատ խելք ունեցողները որոնց ըրած քա-  
րիքը անմահ մնաց, -բայց դու քանի հատ  
Յ. Յ. Ուռուո կրնաս թուել, քանի հոդի

ինչուան հիմա կրցան հասկընալ նոր կտակարանը . . . Ռւստի այսպէս, վայրենութեան դառնալով մարդիկ պիտի ստիլուին զայն հասկընալու . . . եւ այս այնչափ ճշմարիտ է որչափ անկասկած է ինձի համար որ այս XIX<sup>րդ</sup> դարը համաշխարհական յեղափակութեամբ (révolution sociale) մը պիտի սպառի :

## ԽԾ.

Վնիեւաաներորդ դարը նիւթական դար մ'է բոլոր գնախս համար -ասոր աւսպայոյցը ամեն շաբաթ, ամեն օր եղած դիւտերն են, զորս ծնանողը կենաց հեշտութեան թիւր սկզբունքն է, եւ XX<sup>րդ</sup> դարը -առ պատճառէ իրաց՝ չը կրնար այդպէս ըլլալ : -Երբ ՚ի բնական պայմանն կենաց դառնանք -զորն վայրենութիւնն էր կոչեմք եւ որ մեր գերեալ քաղաքականութենէն բիւրտոր անդամ գերազոյն է -այն ժամանակ երջանիկ բանաստեղծները, խեղճ \*\*\* ին պէս վեց տարի առանց օրինակ մը ծախուելու պիտի չը մնան : Յայց խօսքիս դամ :

L.

Աւստի կըսէի թէ յանցանքը կնոջն է :  
 Ո՞վ Ամէլի, գիւթական զօրութիւն նուա-  
 դաց դաշնակութիւններու խառնուրդ ,  
 զուարթնւն, եթէ քեզի համար սրտէս  
 բղխած խենդութիւնները կրնեմ եւ ա-  
 ռանց ամչնալու կը խոստովանիմ , - դժւ  
 ես յանցաւորը . - ոչ - ոհ , Ամէլի , կենացս  
 մեծ մասը կուտամ չտեսնելու համար այն  
 օրը յորում վրաս նոյն ազդեցութիւնն  
 ոլիտի ունենաս եւ նոյն հաճոյքը ոլիտի  
 ոլատճառես ինչ որ գեղեցիկ օդ մը :

L. II.

Հոդւով եւ մարմնով ծաղիկ մ'էր  
 Նուարդ , գեղոյ , մանկութեան , շնորհաց  
 եւ աշխուժից բողբոջ մը , Գարուն ման-  
 կական . Երեւակայութեան շքեղագոյն  
 շղարշովը պաճուճած՝ իւր գեղոյն փաղ-  
 փոյն առջեւը կը թալկանար , կըսեն մեր  
 Արեւելեան հին քերթողները , եւ խմզայս  
 կըսինելս ուրիշ մաքով չէ , բայց եթէ ա-  
 պահովցընելու համար որ Նուարդ ճշշ-  
 մարտապէս գեղեցիկ էր : իւր սիդապանն

հասակը Աստղիան շունչ մ'էր եւ կամ  
վարդայեռ եւ շուշանափայլ անկողին  
մը . . . ոհ իրեն համար խենդենալը կար-  
ժէր :

## լԲ.

Ե՞նչպէս կրնար որ Գարեգինի եւ  
Նուազրդայ նման բնութիւններ իրարմէ-  
անջատուած մնային երկրիս վրայ : Ե՞նչ-  
պէս փթթեալ դաշտաց մէջ, ուռճացեալ  
հովաննեաց տակ կրնային տեսածնուն պէս  
զիրար չսիրել : -Սէրը կաղ մ'է -երբ եր-  
կու սրտեր իրարու կը կապուին, իրարու  
ուրախութիւննին եւ ցաւերը կը հաղոր-  
դեն :

## լԳ.

Այսպէս Գարեգին Նուարդայ հանդի-  
պած վայրկեանէն ցանկացաւ նմա . Նու-  
արդ ալ երդման չսպասեց համոզուելու  
համար որ սիրուած էր -ուստի ինքն ալ  
՚ի հուր ներդաշնակութեան առջորեցաւ :  
Երենց մանուկ սրտերը իրարու բացուիլ  
կըզձային : Գարեգին եւ Նուարդ իւրա-  
քանչիւրը իրենց կենաց գեղեցկագոյն հա-

սակին մէջն էին -'ի հասակին որ ամենէն  
աղնիւ եւ մաքուր հեշտանաց նուիրեալ  
է -հասակ մը որուն ամեն օր նոր նոր  
հմայք կը բերէ :

## 17.

Նուարդ 'ի տիս տասանց եւ հնդից ա-  
մաց էր .

«Quinze ans ! - ô Roméo, l'âge de Juilette !  
L'âge où vous vous aimiez ! où le vent du  
matin,

Sur l'échelle de soie, au chant de l'alouette,  
Berçait vos longs baisers et vos adieux  
sans fin !

Quinze ans ! - l'âge céleste où l'arbre de  
la vie,

Sous la tiède oasis du dérert embaumé,  
Baigne ses fruits dorés de myrrhe et  
d'ambroisie,

Et pour féconder l'air comme un palmier  
d'Asie,

N'a qu'à jeter au vent son voile parfumé !  
Quinze ans ! - l'âge où la femme, au jour  
de sa naissance,

Sortit des mains de Dieu si blanche  
d'innocence,  
Si riche de beauté que son père immortel,  
De ses phalanges d'or en fit l'âge éternel!»


## Lb.

Երենց ոսկւոյ հանք սլէտք չէր սիրոյ  
մեղքը ճաշակելու համար։ Այսպէս ահա  
իրենք մեղմագոյն եւ վերասլացիկ ցնու-  
րից բաժակը կարքենուին։ Երենց թարդ-  
ման սլէտք չէր -եւ յիրաւի, սիրելեաց  
մէջ միջնորդը խոչնդու մ'է որուն ներ-  
կայութիւնը երկու սրտից վրայ ալ հա-  
ւասարապէս կը կշռէ։ -իրենց դաղսնիքն  
երկուքին մէջ էր, երրորդ մը դայն չէր  
դիտեր որ Արարացւոյն ըսածին պէս՝ ալ  
դաղսնիք չմնար։

## Lg.

Այս վերջին պատճառիո համար՝ ես  
ալ հիմակու հիմա իրենց վրայ ըսելիք  
ուրիշ բան մը չունիմ, եւ յուսամ, ըն-  
թերցող, որ ինչպէս այս առաջին երդիս  
դիտաւորութիւնն էր երկու դիւցազանց

հետ բաւական ծանօթութիւն ըրիր, -ուստի աճապարեմ ըսելու, վերջացընելու համար որ այս իրենց սէրը երեք տարի քշեց, եւ Գարեգինի լննեւասներորդ դարունը պիտի ներէք սիրելեաց . . . ահ, ամենէն չարը իրենց բաժնուիլը եղաւ :



# ԵՐԳ Բ.

Ա.

Արիստութեան դմարդ սահմանեց . - «կենացանի քաղաքական» . - այս առ ժամանակնեւ ըսի : - Ո՞վ վանուց մէջ քաշուած կափոնդէնի մուկեր , բը ամենեւին քաղաքական խնգրոց մէջ չէք մտնար՝ եւ հանգիստ եւ հաճոյ ( առաւել ձեղի քան Աստուծոյ ) կեանք մը կը վայելէք , ձեւացընելով որ այս տեսակ բաներէն կը վախճաք . . . : - Այս , այս , իմացայ պատճառը , այն է զի կուղէք միշտ կենդանի մընալ . . . համանունը լեզուադիսաց կը թողում :

Բ.

Ընթերցող , խնդա կամ սրտմաէ . . . բայց կեցի , ինչու պիտի բարկանաս . իւրաւունք ունիս՝ վիպասանութիւնս չեմ

դրեր, սակայն ճշմարտութիւններով կը  
լեցընեմ թուղթս որոնք 'ի հարկին կրնան  
կարեւոր ըլլալ: - Ըսէ, ընթերցող, ինչ  
կը մտածես արդի վանքերուն, եղբայրա-  
տուններուն . . . ( գեռ էզ մը անուն կայ  
որ այժմ միաքս չեն դար, անիծեալ յիւ-  
շողութիւն, կարծես վախէդ կամ ու-  
րախութենէդ անդգայ կըլլաս: Յիշողու-  
թիւն, յիշողութիւն, մտաց ամենէն մեծ  
ձիրքը, ինչպէս երկրիս վրայ միակ եւ-  
ճշմարիտ ինչը գերեզմանն է, դու այժմ  
ինձի պիտի թելադրես հետեւեալ տողե-  
րը, որմնք . . . բանի մը չեն ծառայեր,  
մանաւանդ որ հոս իրենց տեղն ալ չէ.  
« հոդ չէ, վախ չկայ » -ատենօք ոմանք  
այսպէս կըսէին եւ ամեն անկարգութիւն  
կընէին:

Գ.

Ու թը տարեկան եղած ժամանակս Դա-  
ւաթիա Յիսուս Փրկչի Եկեղեցւոյն մէջ  
Արքեպիսկոպոսի մը Եպիսկոպոս օծելուն  
հանդիսին ներկայ էի մէկու մը հետ: Զայ-  
նաւոր պատարագին վերջերը -երբ դին-  
քը օծող Սեարապօվիտը դլուխը բաց

կամ դոց, բեմբին բոլոր սպասաւորօքն  
դէալ 'ի ժողովուրդն կը յառաջէր, դպիրք  
ոմանք յաջ եւ ծախ կողմը ապարօչներ  
բռնած իրեն կը հետեւէին. —անոր որ զիս  
գրկած քարձրացուցած էր՝ հարցուցի թէ  
այս խոյրերը որուն են. —անոր որ երեք  
միթր ունի, եւ ոչ զլուխ ամենեւին . . .  
պատասխանեց ) :

## Դ.

Աւրեմն կըսէի թէ ինչ կը մտածես ա-  
ռնեց վրայ . . . իսկ ես պարզապէս խօ-  
սելով՝ ասոնք ուրիշ բան չեն բայց եթէ  
միմսական ընկերութիւններ ուր ծան-  
րաբարոյութիւն կը պահուի . . . : Այլ հի-  
մա թողունք այդ խնդիրը որ մեղի մեծ  
չահ մը չունի եւ գանք մեր հարոանեա-  
ցը : Ես զարտուղութիւն այնչափ կը սի-  
րեմ, որ յուսամ թէ զայս ինծի կը ներեն .  
մանաւանդ որ վիպասանութեանս ( վի-  
պասանութիւն կըսէմ վանն զի ուրիշ բառ  
մը չեմ դիտեր, առա թէ ոչ բոլոր ըսածս  
ճշմարիտ է, ճշմարիտ կարդալուդ կամ  
չկարդալուդ պէս . . . ) կարգաւորեալ ու-  
ղուազիծ մ'ալ չեմ դրած :

Ե.

Աւոտի ըսիթէ Գարեգին եւ Նուարդ  
իրարմէ բաժնուեցան . -ինչ եղաւ անկէ  
անմիջապէս ետքը . -զայն հոս չվայլեր  
զուրցել . ես իսկ լուծներուս արձագան-  
ուր ըլլալով տկամայ կամօք հինդ տարի  
վերջը հանդիսած դիսուած մը պիտի  
պատմեմ -այսչափը խմացընելու դոնէ ա-  
զատութիւն ունիմ :

Զ.

Ծովի ծվաճայ ծածանող հառաջանք-  
ները որ վատուժ ժայռերու զարնելով ա-  
շեաց հետ կը փշրին եւ կը տկարանան ,  
ահա թրթուալով կը վազեն անձաւաց մէջ  
ապաստաննելու , ինչպէս լեղապատռ  
տղայ մը կը դիմէ մօրը դիրկը : -Դեկին  
մօտ ոտքի վրայ է Գարեգին , եւ իւր  
հայրենիքը , Յիւղանդիոյ բուրաստաննե-  
րու նման ափունքը , մտաց խորհուրդի  
պէս աչքին առջեւէն կը հեռանան : Խնչ  
ախուր տեսարան է այն մարդուն որրա-  
նոցը հորիզոնին վրայ ճօճիլը , ինչ ախուր

Է այն հայրենեաց պատկերը որ նաւուն  
խելքը կը նկարէ, երբ ծովը եղելով իջ-  
նալով, սուլելով ուռելով կարծես աղե-  
կէզ ըլլալուդ վրայ կուրախանաց . . . :  
Տակաւին կը յիշեմ ևս ալ, Պօլսոյ ափուն-  
քը հեռուանց կապոյտ կը տեսնուին՝ մինչ-  
դեռ ուրիշ եղերք ընդհանրապէս ձերմակ  
ևն կամ սեւ :

## Ե.

ԱՅՐ, ի՞նչ անշիջանելի բոցով մ'այ-  
րէիր Գարեգինի սիրոը, մինչեւ մատա-  
ղաղեղ օրիորդներ, ուրախութեանց ով-  
կէաններ վրան իյնալով չը կրցան մարել,  
Առաջին անջատումը ցաւալի բան մ'է .  
ամբողջ ազգեր եւս տրամութիւն մը կը  
զգան պատերազմի երթալով, եւ այս ան-  
բացատրելի զգացում մ'է . այնպիսի հար-  
ուած մը որ զաղիս կը գալարէ, թէ եւ  
մարդ իրեն քիչ սիրելի կամ տաղտկալի  
առարկաներէն իսկ բաժնուի :

## Բ.

ԱՅՀ Գարեգին լալու շատ պատճառ-

Ներ ունէր, եւ եթէ իրաւ է որ թշնաւ  
մինխս ձգելու ժամանակ եւս չենք կրնար  
մեր հառաջանքը արդելուլ, ինչպէս մարդ  
չէնծէ իրեն սիրելեացը վրայ . . . ըսել  
կուղեմ թէ ինչուան որ աւելի դառն տ-  
ղէտք մը զայ եւ իւր արտասուքը աչ-  
քին մէջ չսառեցընէ: Ուստի Գարեգին  
կ'ուլար, Անւոյ յուշովը խոռված Գաղեաց  
պէս: Ես ալ իրեն հետ կուղէի լալ . . .  
սակայն, Է՞ն, այդ տեսակ ցաւերը զմարդ  
չեն սպաններ, պէտք է որ պատանիք,  
թէ եւ իրենց զուարձութեանը համար  
ըլլայ, ասդիս անդին պարտին, վասն դի:

Աշխարհ կաթսայ -ժամանակ հուր,  
Մահն է վրհուկ -՚ի կաթսային եռան յոր-  
դոր,

Դյուխաք մարդկան ընդ դէսլս եւ անցս, -  
Մինչեւ ցծերութիւն եփին եւ լինին  
զդօն:

Աւստի այսպէս՝ դլուխ մը որչափ աւելի  
այս կաթսային մէջ վեր վար տարուբերի,  
այնչափ երադ կերի:

թ.

Գարեգին ձեռն 'ի ծնօտին նաւուն եւ-  
ղերքը յենած կ'ուլար, հառաչէր եւ ցնո-  
րէր եւ արտասուքը ծովուն դառն ալեաց  
հետ կը միանային : Ո՞հ, կենաց ամեն  
խնդութիւնները հեծութեան մը մէջ կը  
նուազին : Հօրմէն մօրմէն հեռանալու-  
ցաւին քով ինչ են ծովէն բռնուիլ եւ  
յուղիլ . . . կըսեն թէ այս վերջինիս հա-  
մար օդասարագոյն դեղը Պէֆառէտ մը ու-  
տելն է : Խնդրեմ, Պարոն, նախ փորձէ,  
վերջը զիս ծաղրէ, իրաւ որ ինձի շատ  
աղէկ ըրած է, քեզի ալ նոյնաղէս կը հան-  
դիպի յուսամ :

Ժ.

« Բարեաւ մնասաջիք, Բիւզանդեան ա-  
փունք, ողջամբ կացջիր, երկիր սիրոյ եւ  
արեգական : Կանաչագեղ բլուրք, ծաղ-  
կաւէտ արօտք, վարդի պարտէղներ, ուր  
շատրուաններ քաղցր հովանեաց տակ հե-  
ղաձայն կը կարկաչեն, ինչպէս առաջին  
սիրոյ առաջին համբոյրը, բարեաւ մնաս-  
աջիք, ողջոյն ձեղ : Այս վերջին վայրկեանն

ալ . . . եւ ամեն բան կանհետանայ : Ողջամբ կացջիր . . . հոս ահա կը սպառին իմ հաճոյքս եւ ոսկի երազներս , ոչ թէ իրենց յիշատակն ալ այս վայրկենիս սըրտիս թափած արտասուացը մէջ մարէր : Երկինք , կը լսէք իմ ջերմաջերմ եւ սիրաբուղիս ուխտս . . . ոհ եթէ չես ուզեր վերստին ինծի սպարդեւել . . . :

## ԺԱ.

« Սակայն ոչ , սա կապտագոյն Ովկէտնը օդուն մէջ կրնայ ցնդիլ , շանթը դիս մոխիր դարձընել , ցամաք երկիրը ջուր դառնալ , աստեղք յիրար զարնուիլ եւ փշրիլ , հաստատութիւնը անհետ ըլլալ , այլ ոչ երբէք քու անձկալի դէմքդ որրտէս ջնջուիլ , ովիմս Նուարդ , կամ միտքըս քեզմէ զատ ուրիշ բանի մը զբաղիլ : Աչ , հիւանդ սրաի համար դարման չըկայ . . . ( այն ատեն նաւը ոստեաւ եւ ծովու ախտը սկսաւ ) , Ա՛հ Նուարդ , ինչ են բոլոր ցաւագարութիւնները . . . ոհ , թող մարմինս տանջուի , ևս զքեղ կը սիրեմ եւ . . . ( զինքը սկսաւ դէշ դանալ )

Նուարդ, իմս սէր . . . ( նողկաց եւ ձայնը կարեցաւ ) » :

### ԺԲ.

Այն սարսուռ ծանրութիւնը որ տարավալւոյ մը կորուսար, մտերմի մը մատանուիլը կամ սիրելի որդւոյ մը մահը կը պատճառէ -ափանս, դեղադործութեան ամենեւին չեղոքութեամբը -իւր սրախն վրայ ալ կը կշռէր, երբ կարծես մենք ալ իրեն հետ կը զրաւինք 'ի կենաց՝ մեզի հետ ալ յոցը : Ոչ ոք կրնայ տարակուսիլ որ Գարեգինի հրաժարական ողջոյնը աւելի աղեխարշ կըլլար եթէ ծովը իրեն վրայ բուռն մաղձագեղի մը պէս չը բըռնանար: Սակայն ինքը . . .

### ԺԴ.

« Նուարդ, դուեց ուժդին վերջին անդամ մ'ալ, այդ ծառին տակ որուն մամուսալատ արմատը քու մեկնելէդ 'ի վեր արտասուքս ոռողած են եւ միշտ դալարագեղ սլահած, այդ ծառին տակ մեր զրկախառնումը . . . սքանչելահրաշ հիա-

ցումն . . . սիրտ սրտի դէմ թունդ ՚ի  
թունդ տրոփալով , ականջ եւ չըթունք  
յիրար ողբկած . . . քու համբոյքներդ . . .  
երկնային զգացումն , ինչպէս երկու լու-  
սաւոր ճառագայթից նշոցք որ յիրար կը  
չորնչին , ինչպէս քնարին մրմունչները  
որ վսեմ ներդաշնակութեան մը մէջ ի-  
րարու կը խառնուին :

## ԺԴ.

Ա՞եղի հետ թափառած ժամանակս  
հոգիս հոգւոյդ մէջ կը թափանցէր եւ  
մեր միտքը իրենց թոիչքը միաբան կառ-  
նուին . . . ահ , սիրաբորբոք չըթունք եւ  
աս շառագեղ արեւուն նման երեսներդ  
կը գողովնէին . . . երբ մեղի կը թուէր  
թէ երկինք եւ երկիր շուրջ զմեօք կը  
ծածանին . . . ինչեր ինձի չէք յիշեցը-  
ներ դուք , ով ափունք , որոնց դառա-  
ջին . . . եւ թերեւս զվերջին հրաժեշտ  
ողջունի տամ : Դու ալ , ով իմ սնուշիկ  
մեծ մայրս , -հոս արցունքը յորդեցան  
-էհ , եթէ ալ մեր մէջը տմեն քան լմւն-  
ցաւ , որեմն ողջամբ կացջիր . . . ալ զի-

բար տեսնելիք չունինք թերեւս . . . էլք  
թէ զհայրենիս տեսանալու սաստիկ ծառ  
բաւս աղետիցս վերջ դնէր . . . լսէ ծայ-  
նիս . . . » :

## ԺԵ.

Հոս ալ հեծկլտանք իւր ծայնը ընդ-  
հասեցին , եւ որովհետեւ արդէն « ար-  
քայն տունջիսն փառօք 'ի մուտտ էր ի-  
ջեալ յաղթական 'ի կառացն » եւ արծա-  
թագեղ լուսնեակը Պօլսոց հորիզոնին վը-  
րայ շողանշոյլ դամբարի մը պէս կը փայ-  
լէր , լերանց վրայ տարածելով իւր ճեր-  
մակ եւ սկայծառ բաշը , եւ աստեղը սկա-  
ճուծասէր կանանց պէս ծովուն մէջ ըն-  
դարձակ հաւելոյ մը պէս կը նայէին եւ  
փալվելով կարծես կը սամսարէին , ուս-  
տի լուսնեկին յանձնեց այն անդին ա-  
ւաղը եւ ինքը քաշուեցաւ : Այնչափ  
սիրով ելած էր որ հեղասիւդ դեփիւոխին  
մեղմաշօշափ համբոյբներն եւս չխմացաւ .  
նա պառկելու գնաց , քեզի ալ բարի գի-  
շեր , ով ընթերցող :

# ԵՐԳ Գ.

---

Ա.

ԿԸ ՀԱՅՔ այդ աղաղակները, այդ ծիս-  
ծաղաց ձայնը, այդ երգոց ներդաշնա-  
կութիւնը . . . կամ եթէ չէք լոեր՝ ևս  
չեմ յանցաւորը: — Եը ճանչնանք այն եր-  
կիրը յորում թէպէտ յուրտ կայ, մուրտ  
չկայ, յորում թէպէտ նազանք կայ այլ  
գեղ չկայ: Հոն . . . — այլ նկարագրութիւն  
ընելու ամենեւին ախորժ չունիմ այժմ,  
մանաւանդ որ քերթող ալ չեմ: —

Բ.

Հոն աղջիկներ 'ի տես Հայ օրիորդին  
մանչ ըլլալ կը վափաքին, իսկ երիտա-  
սարդները . . . բայց զայս երեւակայել -  
դժուար չէ: Զար կամ բարի եթէ խոր-  
հիս, ով ընթերցող, համարէ թէ երկուքն  
ալ ըսած ըլլայի:

Այսպէս խտպահնաց տեղի տալուս  
պատճառ մը ունիմ : - Կը յիշեմ որ Նահա-  
պետը , տակաւին Նահապետ չեղած - ( օֆ ,  
այս անուն չկարենալ դուրցեն ալ ինչ  
ձանձրանալի բան է , մարդ 'ի հարկէ կը  
սախուի երկայն բարակ շաղակրասե-  
լու ) - իւր նուազներէն մէկը այսպէս կը  
սկսի . -

«Մի այլ քերթողք բարձր յԵլիկոն հետազօտ ,

Էղպատիպաալ խնդրէք լար » -

Խնդր յԵլիկոն դիմելու կարգելու . իսկ  
նո երիտասարդաց կըսեմ որ 'ի զուր չը  
ճղնին աշխարհքիս վրայ սուրբ սէր վա-  
յելելու : Ճշմարիտ վեհ ողիք ոչ երրէք  
իրենց ուղած կինը զտած են և ողիտի  
գանան էականապէս երկրիտ վրայ , այդ  
անկարելի է , - դիմեցէք որ չեմ ըսեր  
որ իրենց երեւակայած կինը սնկարելի  
ըլլայ , այդ չափ մեծ սխալ մը չընելու հա-  
մար կաշնորդի ունիմ , այլ դանախնին - :  
Դժուար չէ տեսնալը որ Միլտովեի Եւան  
կամ Տանդէի Պէտղիչը այդ քերթողա-

հարց ամուսնացը նկարագիր պատկերը  
չեն: Ուրեմն խօսքիս դալով եթէ ներեւ-  
ցի որ թէ բարին թէ չարը երկնեն միաք,  
դիտնամբ էր, վասն զի ստոյդ էի որ բա-  
րին երկնող պիտի չըլլայ, «ով ժամանակ,  
ով բարք» . . . :

## Դ.

Խնդրեմ, ընթերցող, օդնէ ինծի որ  
սա բաւղէն ելլամ: Այսպիսի դրուածք  
մը իննեւտամներորդ դարուս մէջ վարած  
կեանքերնուս պէս սիրա կը նեղացընէ,  
— վասն զի մարդ բան չհասկնար կամ զը-  
րեթէ: - Լորա Պայրընի ըստածին պէս, վա-  
յելուչ կերպով երգ մը սկսելէն աւելի  
դժուար բան չկայ, եւ սակայն որչափ  
անտանելի է խմաստուն մարդուն արխ-  
մարի մը խնդալը, այնչափ ալ դժուար  
է ինծի քիչ խօսիլը, մանաւանդ ձմեռ  
ատեն . . . ով ձմեռ, դու որ դալուդ պէս  
զմեղ կը դատասպարտես ստէոլ քթերնիս  
բոնելու . . . բայց խօսքերնուս դառնանք:

Ե.

Ցնծութեան ձայները ըսելու ժամանակը , նոյն ձայները ուստի կուգան , այն երկիրը ըսի . . . եւ արդ հետեւեալը մռացեր եմ բոլորովին . Պալղաք Մոնղէնցի համար ըսաւ թէ . «Նա քաջ իրազեկ է զասելոյն , այլ յաճախ եւս անգիտէ զորոց ունի խօսիլ » . - Արդ ես ընդ հակառակն կընեմ - այսու որ ներկայն թողած ապազայն կը մտածեմ , ասով չեմ ուզեր ըսել որ ես խոնեմ եւ շրջահայեաց մարդ մը ըլլամ . - Աստուած չընէ որ երբէք այդպէս կարծեմ , վասն զի մեծապէս սխալած կըլլամ : Երաւը այն է որ ես երկու դլխաւոր սկակասութիւն ունիմ , սիրելի ընթերցող , մէկ մը խօսքիս մէջ խոտորիլ , մէկ մ՞ալ . . . ուշաթափութիւն :

Զ.

Հոս առաջ ինը մէկդի թողլով , ըսենք որ Բարիզի մէջ է հարսանիքը , սակայն հոն է նաև վեհն Գարեղինի դերեղմանը ,

զոր եթէ մեծասուն հետաքրքիր մը  
տեսնել հաճի , կրնամ իրեն առաջնորդել ,  
միայն սկէտք է . . . միւսն կերեւակայես :  
Խնծի համար աշխարհիս ամենէն տաղու-  
կալի բաներն երկուք են . գրուածքի մէջ  
յայսնի բան մը Վլրկնել , եւ անհամ դե-  
րասան մը լսելու դատապարտուած ըլ-  
լալ , այն դերասաններէն որոնք սիրոյ  
կրից մէջ ցուցընելու սիրտ չունենալով  
ակռանին կը ցուցընեն : Այս ինչ խօսքեր  
կընեմ . . . բայց գրածս միւսանգստ ջըն-  
ջելը ատեն կորանցընել կըլլայ :

## Է.

Ո՞վ Բարիդ , մարդուս սիրոը մաշող  
կասկածը բաշխող քաղաք , ինչ ես այ-  
սօր . - Աֆան , հանճարաւոր մարդու<sup>առաջին</sup>  
մը դերին : Արժանի ես , քաղաքականաց-  
եալ Բարիդ , արժանի ես : Կուղէի զքեղ  
նկարաղրել , բայց անկարող եմ , - մանա-  
ւանդ քու տեսչութիւնս - դնտոյս թա-  
ւալման պէս՝ եթէ վայրկեան մը աւելի  
երադ դառնար՝ ջուրերը երկիրս կ'ողու-  
թէին , իսկ եթէ վայրկեան մը դանդա-

ղեր մշտաշարժ մեքենայ հնարելու յոյսը  
կը կորսնցընէին մարդիկ : Սակայն ձըշ-  
մարտութիւնը պէտք է ըսել : Երբ մէկը  
քսակին մէջ քսան հաղար ֆրանգ դնէ  
եւ դայ քու ծոցդ ամիս մը անցընել ու-  
զենայ , յիրաւի այն ամբողջ ամսոյն ա-  
մեն վայրկենին կընայ թէ մտօք թէ մարմ-  
նով զուարձանալ , եթէ հիւանդաւթիւն-  
ներն ներեն :

## Ը.

Մենք հանդիսին դառնամք : Ամենքը  
կը խնդան , կը զուարձանան - այս պեր-  
ճափայլ եւ սխնաղարդ դահլիճին մէջ օ-  
գը տաքուկ է , եւ անուշ շողի մը չորս  
կողմը կը պատէ . շողի մը . . . որ ձմեռ  
դիշեր առաղաստին խուցին շողւոյն կը  
նմանի . այն որ հանդիսական չէ այս ըն-  
կերութեան՝ չյանդպնիք մօտենալ , նա  
որ միանդամ որսուած է այդ ուոկանին  
մէջ ալ հեռանալ չուղեր :

## Թ.

Դիտած էք , չեմ դիտեր , շամբանեայի

վասիրալից բաժակը ըմբելէն ետեւ, դեռ  
զեցիկ օրիորդի մը հետ պարելէն եւ խօս-  
սակցելէն ետեւ, երբ ժամանակը կուգայ  
որ պէտք է մեկնինք ցնծութեան ձայ-  
ներով ց ցած վայրերէն, հետերնիս տա-  
նելով գլխի թեթեւ ցաւ մը եւ անդոհա-  
կան ցնորժներ, սրտերնուռ մէջ դատար-  
կութիւն մը կը զգամք . . . զոր խօսքով  
չենք կրնար բացատրել, այլ որ զմեղ կը  
տիրացընէ: Խնդալէն ետքը մարդ ակա-  
մայ կամօք կրկնապէս կը ծանրանայ:

## Ժ.

Յայց եկու, ընթերցող, զքեղ տանը  
մէջ ներկայացնեմ որպէս զի զուարձա-  
նաս: Տես ինչ շքեղութիւն . . մեծադոյն  
եւ ճոխ փեսան, որ Յուս-Հայ է, ամեն  
բան սքանչելի կերպով կարգաւորած է:  
— կը տեսնամս սա միջակահասակ եւ թը-  
խագոյն երիտասարդը, զրեթէ զալուկ,  
Դէմքը հաւկթաձեւ, բարձր եւ ծանր  
ճակառով, քիթը պայրընական, մաղերը  
սեւ եւ քաջագանգուր, զծագրութիւնը  
մաքուր եւ ազնուաբարոյ, եւ եթէ Լաւ-

վաթէրի աշակերտ ես բերնին վրայ ողեր-  
ծախօսութեան դրօշմը կրնառ նկատել-  
կը տեսնան, այդ գեղեցիկ երիտասարդը,  
դանդուր եւ փայլուն մազերը ուսերուն  
վրայ ընկած թրթռալու կը ծածանին, —  
երբեմն գեղուր դանդուր մը ճակտին  
վրայ կուգայ՝ եւ իւր ժպիտ արձակած  
ժամանակը այդ անմահից խնդութեամբը  
գեղանկարեալ դէմքին վրայ մահուան  
սեւութիւնն ալ կը խառնուի — իւր աչքե-  
րը միշտ ցնորիչ են :

## ԺԱ.

Այդ է փեսան, դնա իրեն խնդակից  
եղիր: Բայց ուր է հարսը, կը հարցընես,  
աղէկ նայէ, կին մը կայ փեսին քով,  
ուաքերնին կերպասէ կապերտի մը վրայ  
դրած, ձեռն 'ի ձեռին, բերան 'ի բերան  
կը խօսին. գլուխնին իրարու այնչափ մօտ  
է որ կարծես համբոյրը մերձ է. աչքեր-  
նին կը փայլի եւ կը խնդայ, տեսնողը  
կարծէ թէ իրենք անճառելի քաղցրու-  
թիւններ կը զգան երակներուն մէջ հո-  
սելով . . . այդ մանկամարդը քեզի ան-

ծանօթ պիտի չըլլայ . - բայց եթէ չեմ ուր-  
խալիք , Նուարդն է . - նոյն ինքն , սիրելի  
ընթերցող . . . :

### ԺԲ.

Այս այս առառւ Նուարդ ուրիշի  
ձօնեց իւր սիրալ եւ ձեռքը . . . բայց  
այնչոփ միայն , վասն զի Նուարդայ սէլը  
Գարեգինի է : Թշուառ օրիորդ , եթէ  
հայրը մայրը զինքը չ'ստիպէին ով կը  
կատկածի թէ ինքը Գարեգինի հետ չա-  
մուսնանար : Բայց ով գիտէ ուր է Գա-  
րեգին :

### ԺԴ.

Օրէնք է որ ամեն ողբերգութիւն  
մահուամբ մը , ամեն կատակերգութիւն  
հարսնիքով մը պէտք է լմնայ-եւ ես  
կարծեմ որ եթէ Գարեգին հոս ըլլար  
այս հանդէսը միանդամայն ողբերգու-  
թիւն եւ կատակերգութիւն կըլլար :

### ԺԴ.

Բայց ի՞նչ է այն , սիրելի ընթերցող ,

դու արդէն իմ գեղեցիկ նկարագրութիւններս մոռցած, եռանգեամբ օրիորդ Վարդանուշին կը պշնուս: Եւր կաթնաւըուղիս լանջերը որ բաց եւ վարդի բուրաստանով մը ցանգեալ են, մեղկութեամբ կելլան կիջնան, իւր հովանեալ նայուածքը իշարծես զքեզ կը հրաւիրեն գալու պէտիսդ հանգչեցնելու այդ ծոցին վրայ . . . որչափ հարսնիքի եւս օր է, խնդրեմ, ընթերցող, զքեզ մոռնալով զիս ամօթով չը հանես ընկերութեան առջեւ:

## ԺԵ.

Բայց դու կուղես յառաջ տար ընթերցմունքը, կուղես կասեցուր, ես հաստատապէս համոզուած ըլլալով որ վիպասանութիւնս օդտակար պիտի ըլլայ, յառաջ կը տանիմ. Եւ տես այս համոզմունքը ուստի կուգայ:

## ԺԶ.

Մայիսի առջի օրը, կը յիշեմ տակաւին, երկու շոյտ երիտասարդներ, Տօն

Խիւանի պէս գեղեցիկ եւ կայտառ , ես  
նազելի մը . . . « միայն սիդանքը մար-  
դուն սիրաը զարնել կուտայ » և « այն-  
պիսի ազդեցութիւն մը զոր ես չեմ կըր-  
նար 'ի գիր ամփոփել , եւ ոչ բանի մը նը-  
մանցնել , նման բան մը տեսած չըլլալով .  
Արաբացի նժոյդի մը ըսեմ , քաջոտն եղ-  
նիկի մը . . . չէ , այդ չէ . - հապա իր ձորձը  
հապա իւր անունը . . . Աննա : Ո՞վ երկիր  
սիրոյ եւ գեղոյ , եթէ երբէք զքեղ մոռնամ  
թող ալ անկարող ըլլամ անկէ ետեւ ամեն  
անգամուան պէս . . . ոսկիներ չհամրելու :

## ԺԷ.

Այսպէս ուրեմն ձիերու վրայ հեծած  
առաւօտեան զավ օդը ծծելով եւ արփւոյն,  
որուն ծիրանի բոցը 'ի ծագ երկնից « ծիլ  
ծիլ » կը ծփայր , փառաւոր դալուսար  
ողջունելով ժուռ կուգայինք : Այլ մեր  
սրտերը զոհ եւ լի էին . ժամանակ մը յոյշ-  
ուը եւ իղձը զմեղ ազատ թողած իւրա-  
քանչիւրին սիրաը իրեն աշխարհն էր ,  
երկու ընկերներս բնութեան հոգ չէին

տանէր եւ դԱննա դիտելով, լնուին, լը-  
նուին, լնուին . . . եւ ոչ լիանային :

## ԺՂ.

Խսկ ես որ թէպէտ արեամբ եւ սըր-  
տով իրենցմէ կրակոտ էի, ձիոյս ուշա-  
դրութիւն չընելով քիչ մը ետեւ մնացեր  
եմ, եւ դէմքս . . . կարծեմ նոյն ժամա-  
նակ երեսիս վրայ քաղցր ժպիառ չէր  
փայլեր, պահուըտած էր խորամանկը,  
որ եւ իցէ առթով մը դող ելած տատ-  
րակի մը պէս որ ոստոց մէջ պահուըտած  
կը դիտէ խոր իգին ընթացքը եւ յանկարծ  
կը վաղէ անխոհեմին վրայ զինքը . . .  
մայր ընելու համար : Զէք դիտեր, սիրե-  
լի օրիորդ ընթերցող, որչափ վտանգա-  
ւոր է երբեմն ժպիառ, այն ժպտին հա-  
մար կըսեմ որ երբեմն Պ. Ք. լին, Պ. Յ.  
ին կը բաշխես, վասն դի յայտնի է թէ  
ինծի շնորհածներդ չեն կընար երբէք  
շատ հետեւանք ունենալ :

## ԺԹ.

« Դարձեալ կը մտածէ » . կանչեց Ան-

նա եւ ես ժպտելով իրեն նայեցայ . «Ո՞վ  
դիտէ որպիսի ցնորից մէջ կը ճօճայիր ,  
ո՞ր երջանիկ երկիրը կը ճեմէիր . . . -ըէն ,  
ըսի խնդալով , այսպէս բան մը կը խոր-  
հիմ որ 'ի գործ դնել անկարելի է , բայց  
եթէ դու ներես կամ հրամայես . -կը հը-  
րամայեմ , ըսէ » -Այն ատեն առանց եր-  
կընչելու - « կը հնազանդիմ , - կը մտածեմ  
թէ մէջերնիս նվ ամենէն աւելի շնորհօք  
եւ դրգանօք կրնայ դքեւ փարիլ » . - Եւ  
նոյնժամայն « յիրաւի ես ալ կուղէի զայն  
դիտնալ , պատասխանեց Աննա » . - Բնչ  
մոքով , զայն չեմ դիտեր , - դիտցածս այն  
է որ ըսուածը 'ի գործ դրուեցաւ :

## ի \*

« Եւ ես տանէի զյաղթանակն » . - Սըր-  
բոյն Գրիգորի Նիւսացւոյ խօսքը խւրա-  
քանչիւր ոք կը յիշէ . « Աստուած որոց  
Դրարիան գործեն՝ յաղթանակս բաշխէ » .  
-Աւստի ես որ , Փառք Աստուածոյ , նախա-  
տեսութեան ձեռքով յաղթանակը առա-  
ջուց առի ստուգապէս կը դաւանիմ որ  
Վիպասանութիւնս բարիք պիտի ընէ :

Այժմ միաք չունիմ ըսելու թէ ինչ հաճոյք :

« . . . Զոր առաջին համբոյր քաղեալ  
՚ի սիրելոյ ազդեն 'ի սիրտ . . . »

Մանաւանդ որ հանդերձ բոլոր ջան-  
քովս եւ կենդանացայտ երանդօք անկա-  
րելի է որ կարենամ ընթերցողացս զայն  
դգալ տալ : —Ո՞հ —

« Զինչ ցնորքդ համայն առ պրդանս  
նախկին սիրոյ համբուրի » :

(Այս տեսակ նիւթերը Լ. Պայրընի  
կամ Պ. Ա. Հեքիմեանին կիյնայ դրել, եւ  
ոչ ինծի կամ քեղի, ով ընթերցող . . . )

## ԽԱ.

Հէյ, քերթողութիւն, քերթողու-  
թիւն, մարդուս ինչեր քերթել կու-  
տաս . . . եւ մանաւանդ դուք, ով տա-  
ղաչափութիւն, յանդ, վանդ, ոտք . . .  
սկսած ժամանակս միտք ունէի ուսանա-  
ւորի վերածել վիալասանութիւնս —բայց  
չուզելով Ալֆրէտ տը Միւսէի ըսածին  
ոլէս խնդալ ձեւացընել երբ 'իներքուստ  
լամ անձայն մանաւանդ որ «կաղ զնալու»

ալ հրաման չկայ -է՞հ, կանչեցի.

«Յանդ, վանդ եւ ոտք յառետ տարցէ ձեղ սատան»:

### ի՛ք.

Աղէկ դիտեցէք որ զՄուսան կամ  
գուսանն չեմ վաներ՝ դիտնալով որ վաս-  
տակարեկ եղած ժամանակս կուդան խաչս  
վերցընելու, կատակ մէկդի, եթէ դրուած-  
քովս կարենայի երաժշտութեան կամ բա-  
նաստեղծութեան սէրը ներշնջել, ինք-  
զինքս շատ երջանիկ կը համարէի. -Եւ-  
րաժշտութիւնը սիրեցէք, ով պատանիք  
եւ դստերք, վասն զի ով որ ներդաշնա-  
կութեան գեղեցկութիւնը չղգար ոչ եր-  
բէք կընայ ճշմարիտ սիրոյ վերասլացիկ  
դրդանքը վայելել:

### ի՛ք.

Երաժշտութիւնը, որ ես անկարդ սի-  
րով կը սիրեմ, արիւնս եւ դլուխս կեռա-  
ցընէ սրտիս բարախմունքը. երադելով.  
ինչ որ կը բացատրէ լսած ներդաշնակու-

թիւնս զիս ուժեղ կերպով մը նոյն կրքին  
հաղորդ կընէ, եւ նոյն իսկ երգին եղա-  
նակը անցնելէն ետեւ՝ քանի մը ատեն կը  
պահեմ այդ աղջեցութիւնը զայս երա-  
ժըշտութիւն մը լսած ժամանակս կը դը-  
րեմ:

### ԻԴ.

Եւր մշտերեր բանտին դերի եղած թիւ-  
ավարը Բնչ կընէ: Դատապարտելոյն Բնչ  
է միակ մխիթարանը: Խ՞նչ կընեն այն-  
չափ տառապեալ մահկանացուք որոնց մը-  
տերիմ ընկերը կամ միայնութիւն կամ  
թշուառութիւնն են: Ակրդեն, եւ այն  
թեթեւ շունչը թախծանաց մռայլ եւ  
թանձր ամպերը կը հալածէ: Երգին աղ-  
ջեցութիւնը թէպէտ ամենայն բնութեան  
վրայ իշխեցող՝ աւելի զօրաւոր է դերի  
էից քան աղատաց վրայ:

### ԻԵ.

Ո՞րն է այն դեղարուեսոը որ սիրե-  
լութեամբ եւ զգացմամբ միայն կը մնա-  
նի: Ո՞րն է այն դեղարուեսոը որ թէ նաեւ

ուրախ, կրքոտ, ողբալի կամ մելամաղձոտ ըլլայ՝ մեր մաղձը մեղրով կը խառնէ, եւ զգլուխ եւ զսիրտ կը բարեխառնէ եւ մեղի ամեն բան մոռցընել տալով զմեղ կը զմայլեցընէ։ Ո՞րն է այն գեղարուեստը որ Հայտընի, Պիթովընի, Մօցարդի, Պախի, Քլրքի, Վէպէրի եւ անմահին Ռօսինի թելադրեց հետղիետէ, սիրոյ, ոխութեան, երգիծանութեան եւ ցասման կրքերը հրեշտակաց լեզուովը խօսիլ։

## ԻՉ.

Այդ օդոց թագուհին դաշնակութիւնըն է։ Երբ արդի ուսումնականները հին Դրոց մէջ երաժշտութեան արուած չքեղ ջատագովութիւնները եւ իրեն ընծայուած հրաշալիքները կը կարդան, չեն կրնար այդսից միտք հասցընել, եւ որովհետեւ այդ արուեստին գործադրութեան մէջ չեն տեսնար բան մը որ այն ներբողը կամ սքանչելիքը հաստատէ, ուստի ըդ խեղճ մատենագիրները երազատես կը կոչեն եւ կամ «սուտ է» ըսելով կը մեւ-

զադրեն զիրենք . առանց մտածելու որ  
այդ պատմագիրները իրենց դարուն ամեւ-  
նէն խոհական , խմաստուն , խոհեմ եւ ա-  
ռաքինի մարդիկներն են :

## իշ .

Պիւրէթ (ամենէն անմեղադրելին զո-  
նէ , որովհետեւ իր ծանօթութիւնները  
զինքը աւելի արդարաբան պէտք էին ը-  
նել ) կը համարի թէ բոլոր այդ պատմու-  
թիւններ են եւ կը սկզբէ թէ Որփէսսի ,  
Տերպանդրոսի ներգործած ազդեցութիւն-  
ները իւրեանց երաժշտութեանքան զմերն  
զերազանցութիւնն չեն ապացուցաներ :  
Պիւրէթ որ զնախնիս վայրենի եւ անզգայ  
կը կոչէ , 'ի հարկէ կը մսոնայ որ անոնք  
Եւրոպացւոցմէ շատ առաջ զգացին զե-  
ղարուեստից զեղեցկութիւնները :

## ի՞՞ .

Գնա Անդղիացւոց հարցուր . Հենրի-  
կոս ութերորդ երր աթոռը ելաւ նուա-  
գածուք եւ տրուպատուրք որ վայրի բա-  
րուց զեղջուկ Որփէսսներն էին , մէջ տե-

դէն անհետացան, եւ այդ թաղաւորը  
Անգղիացւոց վրայ նոյն ազդեցութիւնն  
ըրաւ ինչ որ Ներոն Հռովմայեցւոց . այ-  
սինքն թէ արիւնուշտ բոնաւոր մ' էր  
եւ միայն իրեն կը պահէր զերաժշտու-  
թիւն սիրելու եւ մշակելու հաճոյքը , ա-  
րուեստ մը որ իրեն այնչափ օտար էր 'ի  
հարկէ որչափ սրտահեշտ եւ անդորրիչ էր  
այլոց համար :

## իթ.

Պարսիկը զերաժշտութիւն չէին սիրեր  
եւ վտանգաւոր արուեստ մը դայն կը  
նկատէին , Բարիզի իմաստասէրները կը-  
սեն թէ 'ի Մարաց ընդունեցան նոքա քա-  
ղաքականութեան արշալոյսը եւ զերա-  
ժըտութիւն -բայց ես կուզեմ որ Պար-  
սիկը 'ի Հայոց սորված ըլլան բամբոահա-  
րութիւնը , որով եւ հետեւցընել թէ Հայք  
երգասէր են բնութեամբ : Ա՛հ , ինչպէս  
կը փափաքէի տեսնալ եւ լսել Արտաշէ-  
սի հարսանեաց օրը Հայոց աղջկանց պա-  
րը եւ երգը - ով գիտէ ինչ զեղեցիկ էին  
անոնք եւ (ինչպէս կը կարծեմ) թէպէտ

կիսամերկ եւ գրդալի կամ կրքալի, -այլ  
պարկեշտ :

## I.

Ե՞նչ հիացուցիչ դէմքեր կամ մեր մէ-  
ջը, հիացուցիչ իբրեւ այն յոյժ անձառ  
բանդագուշանքը որ քնոյ մէջ կուղայ եր-  
բեմն ցաւերը սփոփելու, երբ լքեալ սփր-  
աը միայն երազներով կը սփոփի . անուշ  
իբրեւ ցուրտ շիրմի մը տակ փակուած  
սիրոյ յիշատակը, մաքուր իբրեւ ման-  
կըտւոյ մօրը վերադարձուցած փայփա-  
յանքը . եթէ այդ տեսակ աղջիկները երա-  
ժըտութիւն սորվին եւ բանաստեղծու-  
թիւն սիրեն պաշտելի չեն ըլլար . . . :

## II.

Երենցմէ կեանք եւ լոյս առնողները  
հանձար չեն ըլլար . -վասն զի, յիրաւի,  
ինչու մեր մէջը նօսինի մը, Վ. Հիւկոյ  
մը չկայ . ինչու մեզմէ մեծ դերասան մը  
չելլար, վասն զի այս ալ տղզի մը մեծ

պատիւ է, մեծ դերասան մը ըսելը ժո-  
վըրդեան ուսուցանող մը, դայեակ մը,  
կրթիչ մը, վարժապետ մը ըսել է :

## լթ.

«Գուլլէիմոս Դէլլ եւ Սովախսի» հե-  
մինակը երկրիս վրայ չինկած զուարթնոց  
պարակից էր 'ի հարկէ : -Ո՞վ գիտէ արդ-  
եօք իւր հոգին զոռողացեր է մեծութեան  
վրայ եւ Աստուծոյ ցասման հանդիպելով  
յերկիր թաւելեր եւ անիծեալ մարմնոյն  
բանտին մէջն է նետուեր : Ո՞վ գիտէ թէ  
իւր երգերն ալ անցեալ երջանկութիւն  
մը, երկնից մէջ նուագած Անմահին ունկ-  
նազուարճ երգերուն մշուշ յիշատակը  
չեն :

## լգ.

Գանկարանութեան եւ խտրադիմա-  
յութեան դպրոցին հիմնադիրը Կալ, սո-  
վորութիւն ունէր ընկերութեան մէջ ե-  
ղող ամեն անձանց գլուխը դիտել եւ իւր

դիտողութիւնները տեսրակին վրայ դը-  
րել : Օր մը 'ի Միլան ընկերութեան մը  
մէջ հանդիպեցաւ երիտասարդ նուագա-  
ծուի մը , զորն առաջին անգամ կը տես-  
նար եւ որ իր խելքովը եւ բանից ճար-  
տարութեամբը զամենքը կը զարմացնէր :

## ԼԴ.

Տեսրակը հանեց եւ դրեց «Աչք դե-  
ղածիծաղ . Ժմիտ խորհրդաւոր եւ թա-  
փանցիկ . ճակատ կարակնաձեւ . աղ-  
դու թելադիր . հանճար սակեղծիչ . կորով .  
շնորհք . առատութիւն . ներդաշնակ հլու-  
թիւն » : Թօսինի էր այդ երիտասարդին  
անունը . անուն մը որ կալլի զայդ դրած  
միջոցը բոլորովին անծանօթ էր :

## ԼԵ.

Ի՞նչու այսպէս պատանիք մեր մէջը  
չեն տեսնուիր : Դուք Եւրոպացի գիտնոց  
ըսածին մի նայիք , որ զմարդ կընան յու-  
սահատեցընել , անոնց հնութեանց վրայ  
դրածներէն մէկը կարդալ հնար չէ ա-  
ռանց ամեն վայրկեան հանդիպելու սա

հասարակ տեղւոյն «անշարժն արեւելք»։  
Գերմանացիք -եւ այս զիս շատ կը զար-  
մացընէ -արեւելք միջոցէ եւ ժամանա-  
կէ դուրս կապրի կըսեն զինքը արհամար-  
հելով։ Շողոմութիւնը չափազանց է,  
վասն զի ժամանակէ եւ միջոցէ դուրս  
եղող միայն Աստուած կայ։

## 12.

Ի՞նչ . . . «անշարժն արեւելք»։ Հի-  
մա , այս , բայց հին ատեն . . . ինչ Պուտա-  
հա , Ոսկրիս եւ անոնցմէ ետքը Պաքոս  
որ անթիւ բազմութեամբ կը սկսին աշ-  
խարհքիս չորս կողմը պտըտիլ արուեստից  
եւ գիտութեանց դանձը սփռելով . ինչ  
Երրայեցւոց միշտ տատանեալ եւ թա-  
փառական ազգը որոց կրած աղէտքը  
Վոլթերի ջղային ցաւ կը պատճառէր , ինչ  
Աղեքսանդր եւ Քսերքսես որ բոլոր ազ-  
գերը ետեւնին ձգած միակերպ կարչա-  
ւեն -ասոնք անշարժ են . . . զարմանալի  
բան , բայց ձեր շարժմունքը մէկ մը հին  
աշխարհինին հետ բաղդատենք . . . :

## Ա. Ե.

Սակայն մեր խօսքին գանք : Կըսէի  
թէ Հայք զերաժշտութիւն կը սիրէին .  
հիմա ալ կերեւայ թէ Ոռւս-հայերը , որ  
այս հանդիսիս մէջ բազմաթիւ են , ման-  
րավէպ նուագ կը սիրեն , անոր համար  
ահա կը հրաւիրեն Հայ անձ մը յերդ : Հոս  
անցուցած երգերս գուսանին երգածնե-  
րէն մասունքներ են՝ զորս ևս մեծ աշխա-  
տութեամբ աւանդութեան բերնէն քա-  
ղեցի -թէ որ իրրեւ ոտանաւոր կամ իր-  
րեւ բանաստեղծութեան արդիւնք մը  
չունին , դոնէ հին եւ ինքնադիւտ են :  
Այդ չափն ալ գիտցած ըլլաք որ այդոնց  
հեղինակը Շայիր Անտոն կըսուի եղեր .  
-ինչեան -զայն չեմ գիտեր :

## Ա. Ե.

Կիթառին առաջին հառաջանքները  
լսուեցան . . . ով գուք որ երկայն մազ  
այլ կարճ խելք ունիք , դուք մանաւանդ  
լսեցէք գուսանին . . . կուզեմ ըսել թէ

լուռ կեցէք քիչ մը որ իւր երգը լսուի .  
-հէ , եթէ կանայք լուռ կենալ գիտնային  
եւ երիտասարդները ժուժկալութիւն . . .  
բայց չեն գիտեր :

ԼՅ.

Իւրաքանչիւր ոք դիտէ թէ բանաս-  
տեղծութիւնը դրախտավայել հաճոյից  
զգացումը եւ հիացումն է , երաժշտու-  
թիւնն ալ , իւր քոյրը , այն հմայից կեր-  
պով մը մարմին կուտայ կը նիւթաւորէ  
որով քերթողը կիսկատար կերպով մը հա-  
ղորդ կընէ ունկնդիրները իրեն զգաց-  
մանցը : Դժուար չէ տեսնալը որ զայս հե-  
տեւեալ երդոց առթիւ չեմ ըսկը :

ԼՅ.

« . . . . . »

« Յորժամ Նուարդ ևս 'ի քո գիրկ  
Գիրք

Յրթունքս շրթանցդ կից անքաժան  
Կան

Յերազոց մեր քաջաց անոյշ  
Յուշ

Ոիրտ իմ արտիէ . - Երթ դոչեմ վիշտ  
Միշտ » . . . :

ԽԱ.

Աղջիկ դիմացդ լուսագեղ  
Ամուսում տուփանցն ՚ի ձուլել  
Համբոյր  
Հուր : -

Աղջիկ սիրեմ դիմ գլուխ  
Փափուկ ՚ի ծոց քո յենուլ  
Հնչել  
Սէր : -

Աղջիկ յայնժամ մոռանամ  
Զաղէտս եւ վիշտս իմ համայն  
Եւ զիս  
Եւս : -

Աղջիկ եկ մուտ յառագաստ  
Եւ ունիցիս դիւցազանց  
Սրդանդ  
Անդ : . . . »

Այս երգը բնականապէս հոս պէտք է  
վերջացած ըլլայ, եթէ, չեմ դիտեր  
հեշտասէր եւ մեղի բանաստեղծը աւելի  
խորերը չէ դացած . . . Ըսին ինձի թէ  
ասանք նուագելէն ետքը երբոր շատ ա-  
ղաչեր են Անտօնի, յանձն տոեր է իւր  
և Հրաժեշտ սիրոյ ը ըստած երդն ալ դայ»

Ղայլել-որուն ես շատ բան չեմ հասկնար,  
բայց դու, երկու պատճառի համար, ա-  
ւելի աղէկ ընել ջանա, ընթերցող:

«Բաղդին յիմ ձեռս փշրեցաւ կոյժ  
Մահու մնամ ես անժոյժ

Յոյժ:

Աննա յաւէտ 'ի բաց-  
Յոյս եւ սիրոյ անուրջ անկաց  
Անց .-

Յինէն 'ի բաց եւ քո հըմայք  
Զ'է աղետից զինեւ զենջակ

Այդ-

Մահ, հաս հապա, նվ ամուսին  
Անսայիս ձեր, քան, գողար վասն իմ  
Զկին.

Օրհնեալ լիցին յամայր քո ձեռք  
Ու զայս յինէն եհան եղերգ

Երգ:

Խոմանս մ'ալ նուագեր է, որուն ոտա-  
նաւորներէն միայն առաջինը դիտեմ-որ է:

«Զարշալուսոյն սրբէր զարտօսր ջինջ  
Վարշամակ . . . » եւ պատմութիւնը ամ-  
բողջ. հարսանեաց վերաբերեալ արտա-

վէալ մըն է , բաւական եռանդով դրուած ,  
եւ զոր հիմայ ատեն չունենալով , ուրիշ  
անդամ մը քեզի կը պատմեմ , միայն դու-  
մաղթէ որ հարստանամ : Աղքատութիւնը  
ախտ մը չէ , շատերը զայդ ինձմէ առաջ  
ըսին , սակայն այդ խորհուրդը միշտ եւ-  
ամեն տեղ դիմացս է :

## ԽԲ .

Կմ Երգելու ժամանակս ալ հասաւ ,  
ով Ապողոն-սակայն ես շատ գոռոզ եմ ,  
զկին երգել չեմ ուզեր : Արդէն ալ ըսի ,  
կեանքը զիս տաղտկացուց . - սրտին վրայ  
չոր անապատ մը կրել , ապիկար եւ ու-  
միկ անձինքներ , ատելի առարկայներ չորս  
կողմը ունենալ , միթէ այս կեալ է . եւ  
սակայն մեռնել ալ չէ . . . ոչ կապրիմ ոչ  
մեռած եմ . . . բէհ , էք թէ մեռնէի :

## ԽԳ .

Բնութիւնը մարգոց համար եղած է ,  
մարդ բնութեան համար . . . ես որ եւ  
ոչ պղտի զգացմունք մը կը կրեմ 'ի ցիս ,  
ինչ վիճակի մէջ եմ արդեօք : Բնութեան  
հետ վերաբերութիւն մը չունիմ . . . եւս

առաւել մարդկանց հետ-թէ՞ն դուք սիրել  
կըսէք, ես սիրով չեմ յագենար . . . կամ  
թէ ոլիտի չը յագենամ, զայս ես յառաջ  
քան զսիրոյ հաճոյքն ճաշակելու կիմա-  
նամ եւ կը յայտնեմ :

## ԽԳ.

Ո'չ, այդ ձեր սէրը ինձի բաւական  
չէ . . . եւ սակայն ես ալ կը փախաքիմ  
զգալ . . . այս, զգալ եւ այնպէս որ մարմ-  
նոյս կարողութենէն եւ կազմուածքէն  
վեր ըլլայ, սիրսս փարատի, ուղեղս ճա-  
թի . . . հոգ չէ, զգացման տեսակը, հա-  
ճոյ կամ վշտալի. բաւական է թէ զգամ . . .  
մահ, եթէ դու կրնաս այս փախաքս կա-  
տարել, հաս, ես զքեղ չարիք չեմ հա-  
մարիր, այլ ինձի համար դերադոյն բա-  
րին :

## ԽԵ.

Մարդուս սիրով անհուն անօթ մ'է  
որ կը փշի եթէ չը չենայ. ով թշուառ  
վէրթէր, երէկ լմնցուցի քու պատմու-  
թիւնդ . . . ես այն դրուազը յորում դու  
եւ Շարլօդ վերջին անդամուան համար

զիրար ընդգրկեցիք յէշելով կը վշտանամ,  
կը մելամաղձոտիմ . . .

## ԽԶ.

Յիրտս կը դատարկանայ փոխանակ  
լեցուելու . . . սիտիս մէջ կը փրփրայ ,  
կեռայ արտասուաց յորդ առու մը որ 'ի  
հարկէ դուրս կը վիժէր եթէ դուք զիրար  
չը համբուրէիք . խեղճ տարփալիք : Եւ  
արդ գիտէք թէ որչափ ծանր է սրտին  
մէջ արդելուլ սառեցնել արտասուք մը . . .  
որ պիտի հոսէր մեր չուառականի մը բեր-  
րած համակրութեամբը շարժած :

## ԽԵ.

Խեղճ վէրթէր քու այս վիճակդ մար-  
դուս ուղեղին ցաւ կը բերէ . . . ամեն բա-  
նէ գարշել կուտայ՝ վասն դի քու կեան-  
քէդ աւելի սիրելի անձդ , հոգւոյդ քոյլն  
դքեզ համբուրելով մը կը լքանէ կոր յա-  
ւիտեան , ներկայն եւ ապագայն խաղ  
կընէ իւր աչքին առջեւ , որուն ալ բան  
չերեւնար , եւ զդերեղման . . . ծաղկա-  
պատ եւ հանդիսատ բնակարան մը կը ներ-  
կայտյնէ , իբրեւ թէ մէկ երջանկութիւն

մը կորսնցնելով պիտի կարենաս միւսն  
ստանալ, որ է մահ եւ ամենայնի մոռա-  
ցութիւնը եւ սրտիդ անդորր անզգայու-  
թիւնը ցուրտ հողին տակ . . . :

## ԽԸՆ.

ՀԵ . . . համբոյր մ'էր այդ, եւ նայէ  
դմեղ ինչ տխուր խօսքերու բերաւ . բայց  
կիմանամ որ երթալով կը տխրիմ, այնպէս  
որ հարսանիք ըսելու ատեն, մահուանվրայ  
թերեւս պիտի խօսիմ . . . մահուան վրայ  
որ քուտ խրութեանդ եւ ուրախութեանդ  
ատենն ալ միանդամայն քեզի երեսը ծա-  
մածոելով կը ծիծաղի . . . իրրեւթէ զքեզ  
ծաղրէր :

## ԽԸՅ.

Պարը սկսաւ : Տես երբ քմածին սիր-  
դօին պէս կոկըսի մարշը ձեռն 'ի ձեռին  
մարդարտէ օղամանեակի մը պէս կ'սկսին  
դառնալ-աղջկանց սեւ մաղերը իրենց  
ձերմակ պարանոցներուն վրայ կիյնան  
(այնպէս որ իրենցմէ մէկ հատը բաւա-  
կան է տասը բանաստեղծ խևնդեցնելու )  
քթերնուն տակէն ծիծաղելով եւ ծա-

ւիւն արձակելով, գլուխնին եւ մէջքեր-  
նին շարժելով՝ ուսանք ալ ցատկելով կը  
պարեն :

Ծ.

Հոս բարեկամաց խումբ մը զիրար պա-  
տած, իւրաքանչիւրը իրեն եւ վայելչու-  
թեան ամենէն յարմար կերպովը նստած,  
կը ծխեն, կը խօսին : Հայերը խօսակցու-  
թեան ատեն շատ աղաղակ կը հանեն, ես  
զայս դիտած եմ ինչպէս ուրիշներն ալ  
կընան ընել . բայց, ափսոս, միայն խօ-  
սակցութեան ժամանակ կաղաղակեն :

ԾԱ.

Մատադ աւլոց եւ աղջկանց ընկերու-  
թիւն մ'ալ հոս կը խաղան : Երենց վա-  
ռաւոր պատմուճանը, մեծ եւ ոեւ աչքե-  
րը, անուշ եւ ծիծաղկոտ այտերնին, կի-  
սաբաց նուան պէս կարմիր, երկայնաձիգ-  
մաղելը, զմայլեցուցիչ ձեւերը, խօսով  
նայուածքնին, անմեղութիւննին, երկնա-  
յին շնորհք երջանիկ մանկութեան, – վեր-  
ջապէս բոլոր այդ նախայէլի վրձիննին ար-  
ժանի կատարեալ պատկեր մը կը ներկա-

յացընեն . այլ խմաստասէր պիտող մը թերեւս հառաջէր . . . մտածելով որ այդ մանկափքը մարդիկ պիտի ըլլո՞ն , աղջիկներն ալ օր մը գերիներ պիտի սնուցանեն իրենց ճերմակ ծոցին կաթովը . . . :

## ԾԲ.

Աւրիշ կողմ ծերեր և վարդապետներ ժողված ծանր կը խօսին . Եէնիչէրեաց հետ չատ վերաբերութիւն ունեցող մ'ալ , ուրուն գլխէն ամեն բան անցեր է , իրենց իւր արկածքը կը պատմէ : Երբեմն երարեմն զուարձացընելու համար , խօսքը փոխելով , կը սկսի խարուած երիկներուն աղէտքը պատմել . . . (այս սուտ չէ) :

## ԾԳ.

Դարան մը պատրաստուած է ուր ամեն տեսակ խմելիք կը գտնուի նոյն խել արեւելեան ըմպելիքներ , տեսակ տեսակ խաղողի , նարինջի և նուան օչարակներ , անուշներ , խմորեղէններ , բոլոր այս կիսաբոլոր կարգած , ամենքը բիւրեղեայ ամսններու մէջ , պաղոց առատութեանը չափ չկայ . - Մոքայի սուրճն ալ ըստ ա-

բեւելեան ոճին եփած յախճապակեայ թա-  
սերու եւ սակեճամուկ սկահակներու մէջ  
կը հրամցուի : Ուստի այս կողմը եկողներն  
ալ սակաւաթիւ չեն :

## ԾԴ.

Բայց տես ամենքը հոգներ են կայթե-  
լէն : - Վալսը նոր հնարուած կայթ ըլլա-  
լուն այն ատեն՝ շատ խաղացին, թերեւո  
անկէ է- : Գիտեմ, լնթերցով, որ շատ  
կը փափաքէիր այս սպարուրին մէջ դըտ-  
նուիլ, դոնէ որտի բարախմամբ դիտե-  
լու համար այդ այտերը որ կարմրեր են,  
այդ լանջերը որ ձգականութեամբ ելլա-  
լով իջնալով քեզի ալ ախորժ կը բերեն  
ճօճելու : Բայց ինչ . . . սիրտ պիտի տա-  
տանէր, զքեղ պիտի լքանէր անոնց թըռ-  
չելու համար, եւ սակայն տակաւին ա-  
նոնցմէ մէկուն չհասած պիտի հարկագ-  
րուէր ետ դառնալու ամօթխած տիրու-  
թեան քօղն վրան առած :

## ԾԵ.

Սակայն ինչ ըլլայ ըլլայ՝ դու չէիր ու-  
զիր այդ հանդէսէն զրկուիլ . երբեմն ջըն-

ջին բանի մը մարդ ջերաջերմ կըզձայ կը  
մաշի մինչդեռ ուրիշ անդամ իրեն շա-  
հաբեր եղած իրին անփոյթ կըլլայ, - այս  
ալ մարդկութեան խենդութեանց կարգը  
անցընենք, եւ սակայն իրիկուն մը պառ-  
կելու ատենդ անկողնիդ մէջ նստէ եւ  
բոլոր օրուան մէջ ըրածներդ յիշելով դա-  
տէ . կշույն մէկ կողմը անձնական շահդ  
դիր, միւս կողմը գործքերդ . եթէ շահդ  
աւելի կը կշռէ դու խելացի ես, եթէ  
անշահասիրութիւնդ աւելի կը կշռէ դու  
խնդ ես:

## ԵԶ.

Կան փիլիսոփայներ որ կ'ըսեն թէ՝ ե-  
թէ ըրածներէդ քեզի շահ մը կայ կա-  
տարեալ մարդ ես . կան ուրիշներ ալ որ  
հակառակը կը սկնդեն - որը ընդունինք :  
Չեմ դիտեր յիրաւի: Մահացու կեանքը  
նման է դիշերական քնոյ որ ՚ի սկզբան  
անդ առաջին մրագին անոյշ եւ թեթեւ  
կ'ըլլայ եւ երթալավ կը թանձրանայ եւ կը  
ծանրանայ - ոմանք մտազուարճ երազոց  
մէջ կը ճեմեն որ սպառելու մօտ կար-  
թընցընեն դմարդ որ դինքը Աստուածու-

թեան եւ յաւերժութեան դիմաց կը գրտ-  
նայ, ոմանք ալ արհաւրաց երազներ կ'ը-  
նեն. արդ եթէ կարելի է երազը 'ի միտ  
առնել, կենաց ալ ինչ ըլլալը կ'իմացուի:

### Ծէ.

Խնդութիւնները կ'անցնին, ցաւերը  
կ'անցնին, երջանկութիւն մը այս արեւ-  
ուուն տակ չհասուննար, ամեն բան կ'ապ-  
րի որ տխրութեամբ մեռնի, վաստկած-  
նիս կը կորսուի, եթէ սրտերնիս բանի  
մը հետ կապուի այն ալ մեր ձեռքէն կը  
կորզուի, եւ թերեւս սիրած բարեկամդ  
պիտի տեսնաս օր մը դալուկ, դաժան,  
ցուրտ, անշարժ, անզգայ, որ ողորմ եւ  
սարսուռ դզրդիւն մը ընելով հողին տակ  
պիտի իջնայ - հոն, հոն ամեն բան կը լը-  
մըննայ: Երբեմն դաշտաց մէջ թափառե-  
լու ժամանակ՝ յանկարծ մահուան դա-  
զափարը միտքս կը դրաւէ, թերեւս կո-  
խած հողիս տակ ուկերոտիք կան, օր  
մ'ալ մարդիկ իմ վրայէս պիտի անցնին,  
օր մ'ալ այդ արեւը իր մայրն պիտի խո-  
նարնի, եւ երեկոյին ցուրտ խոնաւ եւ  
միզախառն ցոզը իմ կարծրացած անդամ-

ներուս վրայ պիտի իջնայ, զերկիր եւ  
դամնայն ինչ զովացընելով եւ կենդա-  
նացընելով, բաց ինծմէ . . .

## ԾԲ.

Սակայն մահուան անկողինը դիս կը  
թալկացընէ, չեմ կրնար խմանալ թէ ինչ-  
պէս այս կեանքով, երիտասարդութեամբ,  
առողջութեամբ, շարժմամբ, ուժով լի  
մարմինը գարշելի առարկայ մը դարձած  
հողին տակ պիտի փտտի . - ինչու այդ  
դադախարը զմեզ կը սոսկացընէ . բայց ե-  
թէ այն Աստուծոյ դրած կարդն է չար  
չկրնար ըլլալ - ուրեմն այս պարզ առանց  
պատճառի վախ մըն է զորն պէտք է մեր  
մտքէն ջնջել-ինչ կերպով-այն մարդուն  
կամ Աստուծոյն կենաց վրայ խորհելով  
որ մահուան յաղթեց . . .

## ԾՅ.

Բայց ահա պարսն էրքէդդէր դաշնա-  
կին առջեւ անցաւ : Ատամ, Պէրթինի, առ  
Պէրիօ, Փրամըր, Հէրց, Փալքալինըր, Լից,  
Մոսքէլէս, Բրիւտան, Սիվօրի, Գհալլըրկ,  
Քիւլու Զիմէրման եւ էզմը այսպէս կո-

կորդային բաղաձայններով զինուած քա-  
ջամատն քիանիսդաց եւ արդիսդաց դըն-  
դին մէջ կրնայ սեպուիլ նաեւ այս էր-  
քէդդէրն ալ, որ առաջնոց պէս Քաղիմիր  
Մարդէն արդիսդին մատնամարզը ընդու-  
նեցան կամ թէ ըսեմ կատարելագործե-  
ցին :

կ.

Երեն հետ հրաւիրեց նա յերդիհոն ըզ  
պարոնն Ասիւրան, որ Ռամօ, տ' Անդէն,  
Քուբըրէն, Պալալաղը, Սէժան, Մօզարդ,  
Քէլլըր, Պախ, Հանտէլ, արդիսաներու-  
կարզը կրնայ սեպուիլ, Հէրմանն Գեր-  
մանացի ջութակահարն ալ որ զականջս  
իրենց ներդաշնակութեան կապող եւ ըզ  
սիրտ եւ զմիտս յափշտակեալ յանմահից  
կայանը վերամբարձող հիացուցիչ ջու-  
թակահար Գօրրէլլի, ստեղծիչն քօնսէր-  
թօյի, Արքանձէլլօ Քօրէլլի, ստեղծիչն  
Սօնաթի, Գարդինի, Վիօդդի, Յականի-  
նի, Պացօ, Լաֆոն, Վիէօդան, Ալար-  
Ադօ, Տավիտ, Էրնսդ, դասուն պարակից  
է. ձեռքն առաւ Սղրատիվարիոսի պար-  
ձահքին պատկը, անուան յորջորջումը :

ԿՈ.

Երկու գերմանացի արդիստներ, առնց հետ նաև Գաղղիացի մալ . ինչ հրաշալիք պիտի չընէին : Նուագածնին ալ իրենց ճարտարութեան արժանի էր . այսինքն Հանտէլի «Մէսիայն» - Հայտընի «Արարչագործութիւնը » - Պիթովընի «Յիսուս 'ի լեառն ձիթենեաց » եւ եռանդուն Մօցարդի «Սուեւանգելն ՚ի սէրայէ » եւ « Ֆիկառօյի հարսանիք » ըսուած օրէուաներէն մասեր : - Ասոնք իրեւ կարգէ դուրս մարդիկ՝ հրաւիրելոց խնդիրքը կատարեցին . - վասն զի սրահին մէջ օրքէսդր կար արդէն պարելու համար յարդարուած ,

ԵԲ.

Սակայն լսէ . - Տակաւին կը խօսին , կը խնդան . . . տես ամեն դիմաց վրայ գեղեցիկ լոյս մը կը փայլի-աւելի պայծառ քան հարիւրաստղեան բիւրեղեայ դամբարին պաղպաջիւն լուսոյ ցնցուղը : Մոմեքը կը հալին . . . իրենց հետ մէկտեղ կը մաշի նաև . որկորժեաց սիրտը . . . ա-

նո՞նք որ կելլան կը մտնան եւ կերակրոյ  
հոաք առնելով . . . իմ եւս ուտելու ա-  
խորժա կը բերեն . այլ ես չեմ ուղեր այդ  
վտանգաւոր գլխոյն վրայ խօսիլ , որպէս  
զի վերջը մրմռալու տրանջալու չը հար-  
կադրուիմ : Բայց ահա թեւ թեւի մտան  
եւ սիդապանծ յոտին 'ի քայլ . . . կը հաս-  
նին ինչուան սեղանատան դուռը : «Ա-  
նուշներ ըլլայ » ըսենք , ով ընթերցող ,  
եւ հեռանալու ջանանք որպէս զի «մե-  
տէնիս չուպէ » :

# ԵՐԳ Դ.

Ա.

Այս չորրորդ երգս կակսիմ եւ տխուր  
եմ . . . : Մահը տեսած ունիս : — Հայր մը  
ունէի որ գորովադին սիրով կը սիրէի ,  
Եթէ կենացս ճամբուն վրայ յոյս մը վը-  
րիպէր — կերթայի զինքը տեսնելու եւ  
ամեն բան կը մոռցուէր : Եթէ մէկը զիս  
պէր , եթէ ցաւ մը , վիշտ մը , տաղտ-  
կութիւն մը սիրտս նեղէր , եւ կամ տը-  
խուր իրականութիւնը հոդիս չարչարէր՝  
զինքը տեսնելու կերթայի եւ սրտէս թոյ-  
նը կը հոսէր :

Բ.

Առանց կիրքս խմացնելու՝ կերպէս եւ  
նայուածքէս ինքը մտացս խորը կը թա-  
փանցէր , կը ժպտէր , ասոր անոր վրայ  
կը խօսէր — այն ատեն կը թմրէի , միտ-  
քըս կամաց կամաց իր սրմկապաններէն  
կը թօթուուէր , տառապանքս եռանդի կը  
փոխուէր , եւ իրմէ բաժնուելով այնպէս  
մարդու մը կը նմանէի որ երկար ատեն

անշունչ ծովին տակ կենալէն ետքը յան-  
կարծ ջրին երեսը կելլայ եւ կը չնչէ :

Գ.

Հայրս հիւանդացաւ : Ես միշտ թշ-  
ուառութեան զոհը եղած եմ եւ հօրս հի-  
ւանդութեան ատենն ալ աղքատութիւնը  
զիս չթողուց :

Դ.

Հայրս տեսնելու կերթայի-կարծես թէ  
խօսելու ձիրքը կորսնցուցած էր-համբ էր,  
անքոյթ նայուածքը կը թափառէր, դի-  
մացը վրայ անճառելի տիրութիւն մը  
զրօշմուած էր եւ չէր խօսեր : Սակայն երբ  
աչքերը իմ վրաս կը վերցընէր՝ իւր նայ-  
ուածքին մէջ այնպէս ողորմագին թախ-  
ձանք մը կար որ հոգիս տրամութենէն  
անզգայ կապչէր :

Ե.

Իրիկուն մը ուշ տուն դարձայ . փողո-  
ցին ծայրէն սողուն եւ տկար լոյս մը տե-  
սայ հիւանդին խուցը , - զարհուրանք մը ,  
ցուրտ դող մը բոլոր անդամներս ցնցեց :

Դրան առջեւ հասնելով, ահաւոր խօր-  
հուրդ մը մտքիս դիմաց կանգնեցաւ . . .  
կուղէի փախչել :

## Զ.

Լուսինը իւր մելամաղձոտ լուսովը մեր  
լոիկ թաղը կը լուսաւորէր-իւր շողը սեւ  
եւ հսկայ նոճեաց վրայ կիյնար - հայրս  
Դիմուս վրայ ցաւոց անկողինին վրայ  
պառկած էր - սիրոս սաստիկ ուժով կը  
զարնէր - :

## Է.

Լուսնին, ասաեղաց, նոճեաց նայե-  
ցաւ - լուսթիւն - դարձեալ լուսթիւն - միշտ  
լուսթիւն - նհ գոնէ կարենայի լսել այդ  
մելամաղձոտ լոյսը որ լուսնէն կը հոսէր -  
բայց ոչ . . .

Այդ նոճիները ծեր նն, լուսինն ալ  
աւելի ծեր - ևս երիտասարդ եմ: - Այն որ  
ստեղծեց բոլոր ասոնք շատ մեծ, շատ  
մեծ, շատ գորաւոր, շատ գեղեցիկ է: -  
Տես հովը լոեր է: Լուսինը իւր ընթաց-  
քը կը շարունակէ:

Ինչու իր Արարչին իրեն գծած շըր-

ֆանէն դուրս չցատկեր . . . ի՞նչ կատարեալ հնագանդութիւն . - երկինքը մեծ եւ բազմաբնակ է , բայց աստղ մը կարծես ինքնահաճոյ քիմք մը չունի : Ո՞վ Արարիչ , դու ահազին , ահաւոր , խենդեցընող , մեծազօր ես-թող քու կամքդ միայն կատարուի :

## Ա.

Յետոյ ներս մտայ , տանը մէջ կը քընանային , բայց հայրս արթուն էր : Հարցուցի թէ ցաւերն զինքը կարդիլէին հանդ-չելու-միշտ համր , միշտ տխուր նայուածք մը , ցուրտ , մարած , բայց հիմա անքթիթ . . . տհաւոր , ահաւոր :

## Բ.

Ոտքը ինկայ եւ թաց ձեռքը սեղմեցի խենդի պէս , երկնցուց ճակատս շփեց , ճիգ մը ըրաւ ելլելու , գլուխը բարձին վրայ ընկաւ , աչքը բոցավառ էր , աղիուղորմ , վայրենի էր - եւ ես աղաղակելով դառնապէս կուլայի :

## Ծ.

Եերանը չբացաւ , բայց զիս իր քովէն

բաժնեցին : Կէս դիշերը արթնցուցին -  
հայրս մեռած էր, ճրագ մը առի եւ գացի  
մեռնողը տեսնելու : Անդամները սառած,  
երեսին միաը գացած եւ միայն ուկրները  
մնացած չարչարանաց կնիքովը դրօշ-  
մուած-անդորր-անդորր-անդորր :

## ԺԱՌ

Այդ անդորրութենին վախցայ, կար-  
ծեցի թէ զիս ալ պիտի գրաւէր-մազերս  
քսամնեցան-չլացի վասնզի զգայութիւնս  
կորսնցուցած էի : Ահաւասիկ մահը-տե-  
սմծ ես. դիակի մը նայած ես-ուր է  
վայրկեան մը տռաջ զայդ կենդանացնող  
ուժը . . . .

## ԺԲ.

Վիոլասանութիւնս ոկսելուս վրայ  
շղացեր եմ :

Ահա ես մտացս որոշումն ըրի, վիա  
պասանութիւնս յառաջ պիտի տանիմ,  
ուղողը կարդայ, ուղողը թող լքանէ:  
Այսօր զեղեցիկ օդ մը կընէ, եւ կարծես

հասեր է այն եղանակը յորում տարիա-  
ծուն լըսէ:

« Que loin de ce palais, loin des bruits  
de la terre,

Sous un petit bois écarté  
Tout se réunira dans un tendre mystère  
Pour m'enivrer de volupté;

« Oh! te voir ! et sentir sur la pelouse  
verte

Que, n'osant plus me refuser,  
Tu permets que ma bouche à ta bouche  
entr'ouverte  
Demande qu'un long et chaste baiser, »

Եւ տարւոյն այս եղանակը բնականա-  
պէս գարունն է, ապա թէ ոչ խեղճերը  
կը մսէին: Ուստի թէպէտ դեռ Յունուարի  
27 ն է (օր յորում 1822 ին Յունաստան  
ինքզինքը անկախ հրատարակեց) այլ ես  
կուզեմ որ գարուն եկած ըլլայ . . . գե-  
ղեցիկ օդը իմ վրաս աղէկ աղդեցութիւն  
ունի:

Ճ.Գ.

Ուստի զիրմնք ձգեցինք ճաշոյ հաճու-

յից մէջ . ահտւասիկ անոնք ոչ միայն ուղածնին այլ ուղածնուն չափ ալ կուտեն , վասն զի հաղիւ երկու հարիւր հոդիւ են հրաւիրեալները եւ միայն խրախճանաց համար հինգ հաղար ֆռանգ վասնուեցաւ . . . (մի կարծէք թէ սուտ կը խօսիմ) : Եւ արդ այն փորերը անով աւելի մեծ ցան . . . ոչ ըսել չըլլար , ուստի այս , աւելի մեծցան . . . հինգ հաղար ֆռանք որպէս զի փորը անհանգիստ ըլլայ :

### ԺԴ •

Սակայն իրենց ըրածը անխելքութիւն չէր , կամ թէ ըսեմ այդպէս ընել չէին կարծեր եւ կարծել ալ չէին ուղեր : Ո՞վ իրեն խենդութիւնները չունի : Անցեալ տարի այս օրերս քու անհաւատարմութիւնդ կուլայի , ով ծիւլիա , եւ սակայն զայս զրած ժամանակս մանաւանդ թէ զքեզ յիշած ժամանակս ամենեւին չեմ այլայլիր , այլ ընդհակառակն ըրածիս վրայ կը խնդամ որ հիմայ . . . այս զեռ ուսերս երիտասարդ են , սակայն իրենց կրած դլուխը ծեր է :

## ԺԵ.

Այլ լուռ կեցէք . . . այս ինչ ձայն  
է . տեսէք , հոս մէկը ամուսնացելոց եր-  
ջանկութեանը համար նուագ կը մատու-  
ցանէ : Կարծեմ թէ ճաշը լմնալու վրայ  
է . եկու , ընթերցող , քաշենք հանենք  
սա անդութ բաղմականները . . . թերեւս  
բարեգործութիւն մ'ալ ըրած կը լլանք :

Այլ ահա ելան . ինչ տարբերութիւն կը  
տեսնաս իրենց վրայ . . . քիչ մը զինին  
շատ փախեր է , բայց հոգ չէ :

## ԺԶ.

Բայց տես ինչպէս խնդալով , աղա-  
զակելով , գլորելով . . . չէ , գլորելով չէ .  
հասդա ամեն քավալիէռ տամայի մը թեւ  
տուած կայթելով , ցնծալով սեղանատու-  
նէն դուրս կելլան : Այլ եռ :

«Սիրեմ դկայթ ոտից 'ի պար » —

Բայց տողիս քերթողին պէս , տւելի  
կը սիրեմ զքեզ .

«Ո՞վ կաօլուտակ

Աչեղ հրեշտակ » :

Զլհեղեղէն զիտենք որ սէր ջրով կը

մարի, այլ կերեւայ թէ գինուով աւելի  
կը բորբոքի :

### ԺԼ.

Ժամանակը, ինչպէս որ իւր սովորու-  
թիւնն է, զուարճութեան մէջ շուտով  
կանցնի : Ժամէ խաղաղ, յորում անկող-  
նոյ մէջ սիրոյ սրակապահնքն կը քակուին,  
յորում հեշտ փափկութեամբ եւ համբոյր-  
ներով թուլացած մարմինը կը պատրաս-  
տուի արշալուսոյն եռանդագին ճառա-  
գայթիցը իր վրայ ցօղած նոր ուժը քա-  
ղելու – Ժամ է յորում ինծի պէս մինակ  
պառկողները՝ թեթեւաթեւ երազներու  
մէջ կը թափառին, Ժամ է յորում ինծի  
պէս մինակ պառկողները՝ եթէ նինջ չեն  
ունեցած՝ եւ այս մինակ պառկողներուն  
ստէպ կը հանդիպի՝ կը լսեն ազաղաղին  
առաջին հաւախօսութիւնը : Վերջապէս  
Ռօմէօի եւ Յուլիէդայ հրաժեշտի ողջու-  
նի ժամին ժամ մը առաջ :

### ԺԸ.

Յանկարծ դուռը բացուեցաւ, եւ դե-  
րեզմանէ փախած ծեր քահանայ մըներս

մտաւ . - Նուարդ սոսկաց : Ալեւոր եւ  
պատկառելի ծերունի մ'էր , երկայն մօ-  
րուքը ինչուան գօտին կիջնար , ձեան  
պէս ալիքը ինչուան ուսերը կիջնային .  
բայց երբոր նայուածքը Նուարդայ վրայ  
ձգէր , նա կը խռովէր . իր կերպարանքը  
անանկ բան մը ունէր որ կարծես թէ եր-  
կար ատեն բայ գլխով , բոպիկ ուաքով ,  
բուերու հետ ընկերութիւն ընելով ա-  
ւազուա անապատներու մէջ տանջեալ  
ուրուականի մը պէս թափառէր էր :

## ԺԹ .

Ներս մտաւ , երկու մարդիկ ալ եւ-  
տեւէն երկայն բարակ սնտուկ մը բերին  
սրահին մէջ տեղը դրին եւ ելան . ծերը ,  
-բարեւ ձեզ , ըստ , հայերէն լեզուով :  
-Աստուծոյ բարին , կրկնեցին բոլոր հայ  
հանգիսականներն՝ ծեր քահանային հա-  
յերէն խօսելուն վրայ ապշած : « Դուք  
հոս հարանիք կընէք , յառաջ տարաւ  
նորեկը , ով է աները :

## Ի .

- « Ես , կանչեց Նուարդայ հայրը մօ-

տեհնալով, բարի եկար մենք հիւրասէր  
եւ Աստուծոյ պաշտօնէից մեծարանք մա-  
տուցանող անձինք ենք, այսպէս տե-  
սանք հօրերնէս, հրամմէ, բարի լիցի  
գալուստդ եւ օրհնութիւնդ մեզի երջան-  
կութիւն բերէ: - Լաւ, ուր է աղջիկդ:  
- Ահաւասիկ, ըսաւ Պետրոս (այս էր Նը-  
ւարդայ հօրը անունը) եւ հարսը ելաւ  
ծեր քահանային ձեռքը պապաւ:

## ԻԵ.

« Աստուծ օրհնէ, կրկնեց ծերունին  
ուր է փեսան, - եւ երիտասարդը խոնար-  
հելով իրեն մօտեցաւ: Այն ատեն Պետ-  
րոսին դառնալով - այդ Ծակցութեամբ  
աղջկանդ եւ այս առոյդ երիտասարդին  
երջանկութիւնը ըրբի-հարցուց ամուս-  
նացեալները ցուցընելով: - իւր ձեւը եւ  
հնչմունքը լսելով Նուարդայ ականջնե-  
րէն ևոացած կապար իջաւ եւ սրտին վը-  
րայ թափելով պաղեցաւ. բայց հայրը  
աղջկան այլայլութիւնը առանց տեսնե-  
լու. այս, կրկնեց. - Թող աստուծ զքեղ  
վարձատրէ, ըսաւ:

## ի՞ն

Դու այլ, ըստ վեսին, հաւատարիմ  
պէտի ըլլան այսօր Աստուծոյ եւ կնոջդ  
առջեւ ըրած խոստմանցդ. —Այո՛, ըստ  
վեսան: —Աղջիկս, ըստ ծերը Նուարդայ,  
զիտես ինչպէս պէտք է ըլլայ կողակից  
մը կատարեալ ըլլալու համար: Աղէկ կին  
մը պէտք է երեք բանի նմանի, բայց ոչ  
բոլորովին: Կախ պէտք է կողնջի նմանի  
որ միշտ կը պահէ եւ կը կրէ իւր տնակը,  
բայց պէտք չէ որ այդ կենդանւոյն պէս  
բոլոր ունեցածը վրան առնէ: Երկրորդ  
պէտք է արձագանքի նմանի լծակից մը  
որ մինակ երբոր կը հարցընեն պատաժան  
կուտայ, բայց պէտք չէ որ արձագան-  
քին պէս ինքը ամենէն վերջը լոէ: Հուսկ  
յետոյ կողակից մը պէտք է քաղաքին ժա-  
մացուցին պէս կատարեալ միակերպու-  
թիւն մը ունենայ. բայց պէտք չէ որ  
այդ ժամացուցին պէս այնչափ ձայն հա-  
նէ որ բոլոր քաղաք զինքը լոէ: —

## ի՞ն

Բարի ամունացելոց Աստուծ միշտ

խաղաղութիւն եւ ափոխանք կառաքէ ,  
-Գացէք : -Ամենքը նստեցան , բայց ամեւ-  
նուն աչքը ծերունւոյն վրայ էր , ամեն-  
քը պատկառանօք իր խօսելուն կը-  
պասէին :

## ի՞.

Բայց յիշեցէք որ , ըստ , ուխտադրու-  
ժը չկրնար երբէք երկրիս վրայ բարեբաս-  
տութիւնը ճանչնալ : Մտիկ ըրէք : Երէկ  
երիտասարդ մը խուցս եկաւ եւ այսպէս  
խօսեցաւ .

## ի՞.

«Ես կանուխ երջանիկ եղայ , բայց  
այն շուտով անցաւ , եւ յետոյ շատ չար-  
չարանք , շատ ցաւ քաշեցի , եւ հիմա կու-  
դամ գիրկդ մեռնելու : Ատենօք աղջիկ մը  
կը սիրէ : Թեւ թեւի տուած իրեն հետ թա-  
փառած տուենիս՝ մեր երկայն եւ քաջա-  
դանդուր մազեքը իրարու կը խառնուէին ,  
ոհ , ինչպէս իրարու կը նայէինք եւ կը պըշ-  
նուինք ... բայց սիրելիս մեկնեցաւ եւ  
անկէ ետքը ես ալ չուզեցի լոյս տեսնալ ,  
ճակատս եւ աչքերս միակերպ ոքողած էի

մաղերովս . կը կանչէի զինքը . . . եւ երբ  
 ձորին ծոցէն անձկալոյս անունը կը կըրկ-  
 նուէր կարծելով թէ քովս է , խենդեցած ,  
 չորս կողմը կը վազէի զինքը բռնելու , գըր-  
 կելու . . . յոգնութենէն մարմրած , սրտիս  
 եւ ծնկերուս ուժը քաղած գետին կիյնայի  
 մեր ծառին ոտքը եւ ուրիշ բան չկարենա-  
 լով լնել , յուսահատութէնէս դառնապէս  
 կուլայի . Ո՞հ արդեօք սիրելիս մեր դառն  
 անջատմանէն ետեւ կրցա՞ւ սրտին մէջ  
 այն անուշութիւնը զգալ որ կը վայելէր  
 մեր մատաղ սիրոյն անդին վայրկեաննե-  
 րուն մէջ , երբ անտես ուժ մը զմեղ  
 յիրեարս կը մղէր : Այն օրը . . . ոհ այն  
 օրը . . . սիրելիս ջուրին վրայ կը ծփայր  
 եւ ալիք թունդ ելած ամեն կողմէն կը  
 վաղէին զինքը տեսնալու կամ համբու-  
 րելու համար . այս բաղկներս , ես  
 զինքը ջրէն հանեցի . այն օրը զինքը  
 անդգայ գցուեցի , երակներուն մէջ պա-  
 ղած արիւնը իմ հրածորան համբոյրնե-  
 րովս թոթոեցուցի-լաթերը չորցուցի-  
 բայց երկրորդ օրը զինքը առին տարին ,  
 ով դիտէ ուր . ով կրնայ ըսել թէ որչափ  
 արցունք թափեցի , Աստուած միայն զայն

գիտէ : Եսութեանս կէսը գնաց . . . թուաւ  
կը կանչէի . . . ահ , որչափ զիրար կը սի-  
րէինք , կը յիշէ արդեօք սիրելիս , ինծի  
պէս մատաղ սիրտ մը , արդէն հիւանդ  
եւ մանուկ սիրտ մը , պէտք էր անհնա-  
րին ցաւոց յանձնել եւ լքանել երթալ :  
Սակայն բոլոր բնութեան , ազգականաց ,  
բարեկամութեան եւ արենակցութեան  
զօդերը հինգ տարի եւս կրցան դիմանալ  
զիս արդիլելու , եւ տես ինչպէս երկրէս  
ելայ : Ազջիկ զրացի մը ունէի . խեղճը  
որչափ գեղեցիկ էր ինքը , այնչափ ահոեւ-  
լի եւ դառն բաղդ ունեցաւ : Այն ժամտ  
պառաւը որ զինքը գերւոյ պէս կը նա-  
յէր՝ վերջապէս աղջկան այնչափ ատելի  
եղաւ որ աղջիկը հարկադրեցաւ տար-  
փածու մը վնտուելու : Յոյն մը զինքը սի-  
րել ձեւացուց , պառաւը զօրիորդը սաս-  
տիկ կը չարչարէր . եւ նա ամեն տան-  
ջանք յանձն կառնէր իւր տարփալւոյն  
սիրոյն համար : Ի՞նչպէս պատասխանեց  
Յոյնը բոլոր ասոր . — Զինքը զառածելէն  
եւ խարելէն ետքը , ձգեց փախաւ : Այս  
հարուածին վրայ չկրցաւ դիմանալ փա-  
փուկ օրփորդը , եւ ալ ինքզինքը իւր դեք

վերակացուին կատաղութեանը յանձնեց .  
 ուտել , խմել , չէր ուզեր-զման կը կան-  
 չէր : Սակայն խուժադուժ յոյնը խեղճ  
 աղջկան ցաւերը աւելի ծաղրելու եւ  
 ղայրացընելու համար , օր մը թշուառա-  
 կան ծառայի մը ձեռքով իրեն լուր ղըր-  
 կեց որ ինքը ամուսնացեր էր եւ թէ ալ  
 յուսալ պարապ էր : Նոյն ժամանակ աղ-  
 ջիկը մատակ առիւծի մը պէս ծառային  
 վրայ կը յարձակի , նա կը փախչի , եւ  
 օրիորդը իւր տխուր հառաջանքներուն  
 պէս կը մարի : Ո՞հ , ի՞նչ կայ երկրիս վր-  
 րայ աւելի տխուր քան թէ սիրոյն զոհ  
 եղած օրիորդ մը որ ծառ եւ ծղիկ միան-  
 դամայն մահուան մանդաղովը հնձած է :  
 Ես ալ ներկայ էի իւր յուղարկաւորու-  
 թեան հանդիսին . ես ալ արցունք մը  
 ընծայեցի այդ հայ հրեշտակին բաղդին ,  
 սակայն անսողորմ յոյնին ըրածին վրայ  
 ղայրացած վրէմինդրութիւն կը կանչէի :  
 Հին Յոյները զիս գոհացընել խոստացան ,  
 ինծի հետ բարեկամացան , իրենց կղզի-  
 ները զիս հրաւիրեցին . եւ այսպէս այդ  
 դիպուածը ըրաւ որ կամաց կամաց ես  
 ծովու աւաղակներու ընկեր կամ զլուխ

սեպուեցայ , վասն զի իմ կամքս իրենց  
պատգամն էր : Քիչ առենի մէջ իմացայ  
որ այն ամբողջուաւանը չարաչար մահ-  
ուամք մը սատկեր է եւ այն առեն հան-  
դիստ սրառվ միաքս դրի որ այդ կղղի-  
ներէն մէկը մեր բնակութիւնն ընեմ :  
Հոն բերեմ սիրելիս եւ ծառայեցնեմքաջ  
եւ հաւատարիմ բազկըներով որ ուղածը  
կատարեն , այդ կղղին մեր եղեմն ըլլայ  
եւ ընդ մէն մի համբոյր բոլոր տիեզերաց  
հաճոյքը պարունակած ըլլայ : Սակայն ճա-  
կատագիրը դործքերը ուրիշ կերպով կար-  
դադրեր էր , եւ օր մը երբոր ծովեզերեայ  
տեղ մը կը թափառէի , հետեւեալ ար-  
կածները եկան գլխուս : Շիյլէնաղ . . .  
երբ առաջին անգամ իր նայուածքը . . .  
սակայն երանի կը լլար որ մենք երբէք  
իրարու չհանդիպէինք : Վայրկեան մը իւր  
վարդացան այտերուն նայեցայ , չկրցայ  
երկար տոկալ , շառագունեցայ , երեսէս  
սկսաւ կրակ ելլալ , — կին մ'էր տեսածո ,  
ես միայն զինքը կը սիրէի , եւ սակայն  
աչքերս լեցուեցան , վասն զի կարծես Շիյ-  
լէնաղ իրմէ բան մը գողցեր էր : Սա-  
քուր եւ պայծառ էր նա իրեւ արեգա-

կան առաջին լուսացնցուղ ժմիտը, վա-  
 փուկ իրեւ գարնան բամպականման ամ-  
 պիկ մը, զողար եւ հիացուցիչ իրեւ ա-  
 ռաջին առագաստին սուրբ եւ հաճոյալից  
 դրգանցը մտազուարձ ցնորքը, աղջու  
 իրեւ տարփալոյ մը կորստեան գուժը,  
 թեթեւ իրեւ անձնագեղ երիտասարդի մը  
 իրեն համար հոգւոց հանած վերասլացիկ  
 հառաջանքը . . . մէկ հայեացք մը զիս այս-  
 չափ գինովցուց : Գլուխս վեր առնել ջա-  
 նացի . . . Շիյվէնազի շրթանց վրայ ան-  
 պարկեշտ ծիծաղ մը կը ծփար . կարծելով  
 թէ իմ տագնապս է այդոր պատճառը,  
 իրեւ թէ ես չկարենամ իւր պշտանացը  
 դէմ դնել, քաջալերեցի զանձս եւ գոռո-  
 զաբար դարձեալ երեսն 'ի վեր նայեցայ . . .  
 տակաւին կը ծիծաղէր : Ով թող կուրա-  
 նան այս աչքերս որ սիրտս խռովեցին  
 ըսի, գու սիրելիս, օգնէ ինձի որ այս  
 գեղեցկութեան յաղթեմ : Որչափ կըցայ  
 խոժոռեցայ եւ հաղիւ թէ քանի մը քայլ  
 ըրած էի . . . Շիյվէնազ զայրանալ կամ վախ-  
 նալ ձեւացնելով Արակներուն հրամայեց  
 որ զիս գերի բռնեն, կաշկանդեն, պա-  
 լատ տանին : Չորս կողմը դպրգեցաւ : Ա-

րիւը մտնելու մօտ ըլլալով, քաղցրածը-  
 պիտ Աստղիկը Հիւսիսային կողմը կը փալ-  
 փրլէր, իրեն ակնարկեցինա որ մեր սի-  
 րոցն վկայն էր ինծի այն վայրկեանին-իրեն  
 ակնարկեցի եւ ցատկելով մը մէջերնին  
 մտայ: Գնդին առաջնորդը ուղերուս տակ  
 տապաստ ինկաւ, այն հոկայն որ քիչ մը  
 առաջ դիս կարհամարհէք հիմա ուրիշ բան  
 չէր բայց եթէ արմատէն բաժնուած գը-  
 լուխ մը, դողդոջուն մարմին մը. ուրիշ  
 մը նոյն հարուածին հանդիպեցաւ: Սա-  
 կայն խուռն մեղուաց պէս սուրերը դիս  
 պատեցին. եւ քան զսուսերն իսկ սաս-  
 տիկ այն մոլեգին Արագներուն վառվը-  
 րուն աչաց կրակը... յաջ եւ ձախ զար-  
 նելով արիւնազանդ ճամբայ մը բացի եւ  
 ծովափանց աւազին կը մօտենայի որ ալ-  
 եաց մէջ ապաստանիմ, որոնք կարծես  
 տագնապս ճանչնալով վշալով փութա-  
 լով ընդ առաջս կուգային... յանկարծ  
 հինից նաւակ մը եւ խրախուսանաց ճայ-  
 ներ դիս կասեցուցին. մէջի աւազակնե-  
 րը յուսահատութեամբ կը թիավարէին ին-  
 ծի օդնութեան համնելու համար-նհ, ' ի  
 դէպ պիտի համնէին արդեօք . . . առաջին

ծուփը ոտքերս թրջեց եւ անոնք մօտեցան եւ ծով նետուեցան-փրփրանայ մէջ վաղակաւորնին ճօճելով, ծովուն հետ կը ուելով, կատաղի եւ անյողդողդ ճզով դէպ 'ի եղերքը անդադար կը լողացին... վերջապէս հասան .— հասան որպէս զի կոտորածը սաստկանայ . . . վասն զի արդէն իմ արխւնս ծովուն ջուրը ներկած էր : . . .

Չեմ գիտեր ինչ վիճակի մէջ էի այն վայրկենին-վերջապէս անորոշ վիճակի մը մէջ էի-անորոշ եւ անմեկնելի իբրեւ այն ըզգացումը որ զիս յանկարծ յուղեց, խռովեց, ցնցեց, ոարսեց եւ բոլոր մարմնով գողացուց-ոչ ցրտի, ոչ վախի գողէր այդ եւ ոչ ուրախութեան, — նա մանաւանդ ինձի թուեցաւ թէ անհնարին ուրախութեան մը մէջ սիրտս եւ բոլոր երակներս ցնցուեցան : Աակայն կարելի չէ ըսել թէ ինչպէս բոլոր մարմինս գողելաւ, վասն զի որչափ կարճատեւ էր այդ զգացմունքը այնչափ անճառելի : Աչքերը բացի . . . այլ ինչ տեսնամ . — այդ ովէ որ դիմուս վերեւը կը հսկէ եւ գլուխս ծնկան վրայ դրած, կէս մը մարած կէս

մը ծածկած կանդեղի մը լուսով, ծովուն  
 եղերքը, լուռ, միայնիկ, ուսիս վէրքը կը  
 սրբէ: Ուղեցի իրեն նայիլ, խոնջեալ աշ-  
 քերս փակուեցան, բայց կարծես թէ հե-  
 րարձակ կին մը տեսայ: Երբոր քիչ մը  
 ինքզինքս դտայ, «Ե՛լ, ըստւ, անտշ ձայ-  
 նով մը, ահա վէրքդ կապեցի, ել սա կա-  
 նացի հագուստը հագիր, ուրիշ չունէի որ  
 քեղի բերէի, ել փախիր, եւ Աստուած  
 հետդ ըլլայ: - Ո՞վ ես դու, միթէ յերկնից  
 իջած Աստուծոյ ողորմութեանը կամ թո-  
 ղութեանը աւետարեր զուարթունն ես:  
 - Ես Շիյվէնազի նաժիշտներէն մէկն եմ,  
 երբ դու վիրաւորուած ափանց վրայ ին-  
 կար, եւ նաւակով եկողները պատերազ-  
 մելով ոմանք մեռան ոմանք բռնուեցան,  
 Արագները կարծելով թէ մեռած ես եւ  
 իրենց տաղնասլին մէջ առանց զքեղ ծո-  
 վին խորը նետելու հեռացան այս վայրե-  
 րէս: Սակայն բան մը ինծի կըսէր թէ դու  
 մեռած չէիր, կէս դիշերը ամեն երկիւզ ար-  
 համարհելով բոսլիկ ոտքով պալատէն ելայ  
 եկայ վասն զի քու երիտասարդութիւնդ  
 եւ գեղեցկութիւնդ զիս այրած էին:  
 Տես առաւօտեան մօտ է, ել հադուէ եւ

փախչինք»։ Շուտով մը հաղուստներս  
 փոխել տուաւ եւ «Հիմա վրաս կոթնէ  
 եւ քալէ», ըստ։ Բաւական հեռացանք,  
 եւ զարմանքէս բերանս չէր բացուեր,  
 յանկարծ կասեցաւ նիւլնար եւ «Մինակ  
 կրնան քալել» հարցուց ։ Այս, պատաս-  
 խանեցի ։ Ուրիշ մը կը սիրես ։ Լուցի ։  
 «Ուրիշ մը կը սիրես ուրեմն դու . . . մնաս  
 բարով» ։ Ո՞ւր կերթաս ։ «Խաբուսիկ յոյս  
 մը վայկեան մը զիս ուրախացուց ։ բայց  
 չէ, մենք իրարու քով ապրելու համար  
 եղած չենք ։ ազգով կը տարբերինք, եւ  
 եթէ զմեզ գտնան կտպաննեն, այն ալ  
 հոգ չէր ըլլար ինծի համար, բայց դու  
 ուրիշ մը կը սիրես, ուրեմն թող զիս եւ  
 Աստուած քեզի առաջնորդէ» ։ Սկսաւ  
 լալ ։ «Մեռցուր զիս, ով կին, դու մեռ-  
 ցուր զիս, վասն զի ես հոսկէց քայլ մ'ալ  
 յառաջ սլիտի չերթամ ։ վաղը եթէ զիս  
 գտնան . . . Արցունքները սրբեց՝ վրաս վա-  
 զեց, վիզս կախուեցաւ եւ շրթունքը շըր-  
 թանցս պրկեց։ Ո՞հ, այն երկայն վայր-  
 կենին մէջ իմացայ թէ աշխարհքիս վրայ  
 սէրը որչափ կրնայ մարդոց հաճոյք պատ-  
 ճառել, որչափ սիրաը ցնցել, որչափ ըզ

հոգին թեթեւցընել .—ով կին , ըսի .—Ա՛լ մի  
 խօսիր , ըսաւ , վասն զի եթէ մէյմը խօսելու  
 սկսինք պիտի չվերջացընենք . ես ըրած  
 բարերարութեանս վարձքը ընդունեցայ ,  
 եթէ բռնուիմ , այդ համբուրին յուշը զիս  
 կը խրախուսէ ամեն չարչարանաց տոկա-  
 լու . փախիր , փախիր » . . . Զեռքերս ա-  
 ռաւ սրտին վրայ սեղմեց , գլուխը ծռեց  
 եւ անուշ երազի մը պէս անհետացաւ :  
 Անկարելի եղաւ բռնած ընթացքը դժոնալ ,  
 եւ ես երազել կարծէի : Յանկարծ « պէտք է  
 որ բարերարս ազատեմ » ըսի եւ սկսայ  
 մթութեան մէջ վազել . յանկարծ կասե-  
 ցայ . սիրելոյս յիշատակը մտացս մէջ ար-  
 թընցաւ , եւ սկսայ լալ . — ահա սիրելիս ,  
 կը կոչէի , այս վայրկենիս հաւատարիմ  
 գեղեցկութիւնն մը , տաք սրտէ բղխած  
 արցունքներ , սիրոյ՝ որ տանջանքներէն  
 ամենէն մեծն է , ցաւերովն վշտացած եւ  
 աղերսակց սիրտ մը քեզի կը զոհեմ . . .  
 որպէս զի . . . ոհ թերեւս օր մը զիս ալ  
 զոհեմ : Խեղճ կին , բոլոր կենացդ մէջ  
 այն համբուրին վայրկեանը թերեւս եր-  
 ջանիկ ճանչցար , ամենէն կարճատեւ հա-  
 ճոյքը գերագոյն սէրն է , բայց մենք ,

ինչպէս ըսիր, իրարու քով ապրելու համար չենք եղած, ափառս : - Երկրորդ օրը նաւ մտայ եւ շուտով հեռացայ հայրենիքս առանց մէկու մը լերջին բարեւտալու եւ շատ ստակ առնելով հետս : - Այսպէս ուրեմն իմ բնիկ երկրիս ջրերը՝ որոնց կապոյտը շատ անգամ սիրով կը դիտէի, վասն զի իւր աչքերը ինծի կը յիշեցընէին եւ կամ բան մը պահած էին անոնց անուշ շողին լուսէն, զիս հեռացուցին այն տեղէն որ միանգամայն իմ զըրախսս եւ դժոխս եղեր էր : Խնչուան Աղրիական ծովուն բերանը հողմը թեթեւ էր, բայց այն զիշերը որ Փէֆալօնիոյ զիմացէն կանցնէինք յանկարծ մրրիկ մը եւլաւ : Պարապ բան է մեր քաշածները պատմել . իսկ ես ... բէհ, ինչ կրնային ընել ինծի բոլոր տարերքը, քանի որ ինքը հոս ... այս կուրծքիս մէջ կենդանի էր : Բոլոր առջի օրը, մեծ եռանդեամբ նաւուն մէջ եկած ջուրը դուրս հանելու ջանացինք . նաւաստիները որ այսպէս երկարատեւ եւ (իրենց ըսածին պէս) տաղտուկ ալէկոծութեան դեռ ամենեւին չէին հանդիպած՝ հովէն եւ ալիքներէն աւելի կը զո-

ուային հայհոյելով եւ կէս մը ալ արհաւ-  
 մարհելով ծովուն եւ օդուն կատաղու-  
 թիւնը : Ստոյգ էին որ այսպիսի տեղ մը  
 ոչ երբէք մեծ վտանգներ կը հանդիպին :  
 Սակայն երկրորդ օրը ամենեւին փոփո-  
 խութիւն մը չեղաւ . մանաւանդ նոյն  
 գիշերը սաստիկ անձրեւ մը զմեղ չը թո-  
 ղուց վերը տախտակամածին վրայ ելլա-  
 լու . կամաց կամաց վտանգին մեծութիւ-  
 նը սկսաւ աւելնալ . հինգ օր էր որ այս-  
 պէս յառաջ կերթար եւ մեր պաշտը  
 հասնելու վրայ էր : - Երկու հայր կային  
 նաւուն մէջ որոնցմէ մէկը աղջիկ մը ու-  
 նէր , միւսը քսան տարեկան որդի մը որ  
 հիւանդու ըլլալով յԽտալիա օդափոխու-  
 թեան կերթար : Այս երխտասարդը աչ-  
 քիս առջեւ մեռաւ ... եւ հայրը առանց  
 ամենեւին այլայլելու « Աստուծոյ կամքը  
 օրհնեալ ըլլայ » ըսելով որդւոյն դիակը  
 ծովնեաեց ... : Այս դիակուածը վրաս չատ  
 չար աղդեցութիւն մը ունեցաւ . ինչուան  
 այն ատեն հաստատուն կեցեր էի , բայց  
 այդ տեսնալէս 'ի վեր անդադար հոդիս  
 կը քաղուէր , աչքերս կը մթննային եւ դը-  
 լուխս կը դառնար , անդդայ տկարութեան

մը մէջ կիյնայի եւ պէտք էի պառկած  
 կենալ: Չեմ գիտեր ստոյգ թէ որչափ ա-  
 տեն այդ վիճակին մէջ անցուցի . մէկ մ'ալ  
 անհնարին աղաղակ մը , իբրեւ թէ աշ-  
 խարհք մէկդի գար , զիս թմրութենէս  
 արթնցուց: Պոռալ , կանչել , աշխատիլ ,  
 յուսահատիլ , ասդիս անդին խենդեցած  
 վաղել , թնդանօթ պարպել , նաւակները  
 ծով իջեցնել , . . . ինչ զիտնամ , որչափ  
 խառնակութիւն եւ տագնապ որ կրնաս  
 ենթադրել ենթադրէ , ինչպէս կրնամքե-  
 զի հասկըցընել ինչ որ կըլլար , ես որ հոն  
 ըլլալով չէի հասկնար : Ոչ զիշեր ոչ ցո-  
 րեկ ըլլալը յայտնի էր , սակայն այնչափ  
 սաստիկ էր մթութիւնը եւ մառախուղը  
 որ նաւուն մէջ այլեւայլ տեղեր կրակ  
 վառած էին զիւրութեամբ նաւակ իջնե-  
 լու համար : Խակ նաւը արդէն քայլայած  
 էր . . . առագաստը պատուած , գլուխը խո-  
 նարհած , պարանները ամենն ալ խղած ,  
 խելքը խախտած , փրփրացող ալեաց վրայ  
 կըլլար կիջնար : Ոմանց վրայ դեռ ուժ  
 կար նաւակ իջնելու , ոմանք ալ կէս մե-  
 ռած ըլլալով զիրենք կը կապէին եւ այն-  
 պէս կիջեցընէին մէջը : Կոխը հոն թո-

լով ես մէկ մ'ալ ուղեցի վար իջնալ . եւ  
 սանդղին վրայ ըսած աղջիկս տեսայ որ  
 մոլեգնեալ , աչքերը դարձած , մաղերը  
 տնկուած , Մեղուսայի պէս ահաւոր , շուն-  
 չը կարած , պօռալ ուղելով եւ չկարենա-  
 լով դիմացս ելաւ եւ կարգէ դուրս ձե-  
 ւերով զիս կը կանչէր որ դամ-ես ալ վար  
 իջայ : Աղջիկը առանց ետեւը նայելու գը-  
 նաց սենեկի մը դրան առջեւը կը զարնէր,  
 կուզէր բանալ , կը խնդրէր որ օգնեմ ի-  
 րեն ուղելով ինծի իմացընել որ մէջը մէկը  
 կար : Ես , հանդերձ ամեն խելայեղութեա-  
 նըս , շուտով իմացայ թէ ներսը փակւողը  
 հայրն էր , սակայն օտար էր որ ներսէն  
 ամենեւին աղմկող չկար , սկսայ ուժով քա-  
 շել , կը ջանայի , սաստիկ հարուածներ կի-  
 ջեցընէի , եւ դուռը եւ ոչ խոկ կը շար-  
 մէր : . . . Ատենը կանցնէր , աղջիկը կը յու-  
 սահատէր , ես ընելիքս չէի գիտեր . . . վեր  
 ելլալ փախչիլ . . . սակայն ինչպէս կրնայի  
 խեղճը հոն այնպէս ձգել , եթէ մէկը կոր-  
 սուեցաւ մեղք չէր որ միւսն ալ հետք  
 մեռնի : Ռւստի յանկարծ ուժ մը տուի ին-  
 ծի եւ ամեն բան աչքս առած թեւերուս  
 մէջ պատեցի աղջիկը եւ սկսայ վեր ելլալ ...

ինքը ոռւր մը պօռաց քանի մը վայրիեան  
 քաշկոտուելով ուղեց աղատիլ, բայց շու-  
 տով մարեցաւ, մէկ մ'ալ չարժմունք չը-  
 րաւ: Այսպէս դինքը նաւակի իջեցնելէն  
 ետեւ՝ ամենէն վերջը մնացող նաւաստ-  
 եաց հետ չուանին պլլուած վար սահե-  
 ցանք: Եւ հաղիւթէ նաւակի պիտի մտնէ-  
 ինք . . . յանկարծ վարքան ալեաց գոզը  
 գնաց եւ մենք փրփրանաց մէջ կախուած  
 մնացինք երեք հոգի վրայէ վրայ: Պա-  
 րանը բեկանելու վրայ էր, աղէկ որ նա-  
 ւակը դարձեալ երեւցաւ եւ երեքնիս ալ  
 զայն ձգելով զմեզ այդ վհին մէջ նետե-  
 ցինք: . . . Սեւ ալիքները ընկերներէս մէկը  
 առին հեռացուցին . . . բարեբաղդաբար  
 մենք նաւակիը ինկանք . . . անկարելի եղաւ  
 մէկ մ'ալ խեղճ նաւաստին տեսնալ այդ  
 մթութեան մէջ: Նաւակին մէջն էինք  
 ուրինմն . . . քիչերը դեռ կրնացին շնչել . . .  
 խել ես չեմ գիտեր ինչ վիճակի մէջ էի,  
 աչքերս պաղած կը նայէի . . . ուր. չեմ  
 գիտեր ինչ կը տեսնայի: Ծովուն սաստիկ  
 շառաչմունքէն ականջներս խլացեր էին,  
 ոյսչափ միայն կը յիշեմ որ երբեմն եր-  
 բեմն կայծակներ այդ մթութիւնը կը լու-

սաւորէին եւ իրենց տեւելուն չափ համառօտ դող մը բոլոր մարմինս փուշ փուշ կընէր. Զեմ կրնար ըսել նաւակիին, ծովուն, երկնքին վիճակը, վասն զի մշուշ մը միտքս կուգայ թէ աղատած աղջիկս ծունկս առի եւ անզգայցայ: Ետքը ինծի ըսին քաջ նաւաստիները որ բոլոք ժամանակը հսկած էին թէ տամրհինդ ժամ այն թմրութեան մէջ կեցեր եմ: Ինծի եկած ատենս ծովը հանդարատած եւ մետաքսէ դիպակի մը պէս պարզուած էր. Քիչ ատենէն կզզի մը ելանք, ուր Դաղմատերէն կը խօսէին, որ Լիսա կըսուի եղեր: Քիչ կեցանք հոն: Աղջիկը իրեն գալէն 'ի վեր յուշարարութիւնը կորսընցուցեր էր, անցեալը չէր յիշեր ամենելին: Թերեւս չըսի թէ ինքը իտալուհի մ'էր, իւր քաղաքն էր Նէապոլիս ուր որ իրեն առաջնորդել միշտ ինծի կաղաչէր ... ըսելով թէ մայրը իրեն կըսպասէ: Մէկ ու կէս օրուան մէջ իր փափաքին հասաւ. մեծ ուրախութիւն մը զգաց հայրենեաց օդը վերստին ծծելով, եւ ասդիս անդին քիչ մը թափառելէն ետեւ վերջապէս պղտի տնակ մը հասանք ուր

հիւանդու կին մը միայնիկ կը բնակէր ,  
 որ իւր աղջիկը տեսնալով սաստիկ խըն-  
 դաց : Ետքը հարցուց թէ ուր էր իր ա-  
 մուսինը ... պատասխան տուող չեղաւ :  
 Աղջիկը եւս չէր դիտեր զայն : Մարքիղա  
 (այս էր աղջիկան անունը ) անորոշ աչք  
 մը կը պաըտցընէր իւր չորս կողմը , իւր  
 մօրմէն 'ի զատ առարկայ մը չէր ճանչնար  
 եւ թէպէտ չէր խօսէր , բայց լեզուն մոռ-  
 ցած չէր . շատ անգամ իրեն հետ տաք  
 կերպով մը կը խօսէի որպէս զի քիչ մը  
 արթննայ , բայց 'ի զուր . չնչելով միայն  
 կիմացուէր որ գերեզմանի աւար չէր ,  
 սակայն դալուկ ուրուականի մը պէս  
 կասլրէր , ոչ իրեն , ոչ մօրը կարենալով  
 օգուտ մը ընել : Խեղճ կինը շուտով ի-  
 մացաւ թշուառութիւնը , սկսաւ օրէ օր  
 ծանրանալ : շաբաթ մը չէր տակաւին  
 դստեր դարձը եւ նա մեռաւ : Ոչ ոք կըր-  
 նայ Մարքիղայի յուսահատութիւնը նը-  
 կարագրել , մօրը ցուրտ մարմնոյն վրայ  
 ինկած ինչուան իրիկուն լացաւ , եւ հա-  
 զիւ կրցան զինքը բռնութեամբ դատել :  
 Յուղարկաւորութեան հանդիսին միայն  
 աղջիկը եւ ես ներկայ էինք՝ եւ երբ դա-

դաղը հողին տակ իջեցուցին՝ Մարքիդա  
 գերեզմանին վրայ ինկած դառնապէս կու-  
 լար։ Խոնաւ դիշերը կոխեց եւ նա տա-  
 կաւին ինքդինքը գեսնէ գետին կը զար-  
 նէր։ Հարկ եղաւ որ զինքը աւազակի մը  
 պէս գրկեմ տուն փախցընեմ։ Երկրորդ  
 օրը անկողինէն ելած ատենը զգալի կեր-  
 պով նիհարցեր էր. երբեմն երբեմն ահ-  
 ճնարին դլիսի ցաւ մը զինքը կերպով մը  
 կը խենդեցընէր. հանդարտած ատենն ալ  
 այնչափ անուշ էր որչափ է լուսնին մե-  
 լամադճոտ շողը երբ ցաւած սրտի վրայ  
 կը կաթի, իւր մազերը սեւ էին աչացը  
 պէս, այտերը երկու կիսկարմիր վար-  
 դեր, իւր ճակատը կը ժպտէր, իւր լան-  
 ջերը, որ ըստ երկրի տարադին բաց էին,  
 մեղկութեամբ կը ծփային զոյդ մը նոսն  
 պէս ամեն մէկ քաղցրաբոյր շնչին։ Այս  
 վիճակիս մէջն էր, մէկ մ'ալ օր մը ըս-  
 կըսաւ այսպէս ինծի հետ խօսիլ. — «Կար-  
 ծեմ դու օտարական մ'ես ; — Այս, օրիորդ  
 պատասխանեցի : — Ինչպէս հոս եկեր ես  
 եւ ինչու ինծի հետ կը բնակիս : — Եթէ  
 հրամայես, կերթամ : — Զէ, կեցիր ; ի՞նչու  
 համար դու ինծի այսչափ բարիք կընես,

զիս կը սփոփես , միթէ այն մտքով եկար  
 որ միշտ ինծի հետ կենաս : - Ո՞չ » : - Յա-  
 ւած սրտով մը կրկնեց այն առեն . . .  
 « ոչ , ուրեմն ինծի հետ չես ուղեր կե-  
 նալ , ուրեմն պիտի երթաս , բայց եթէ  
 զիս պիտի լքանէիր բնչու եկար զիս  
 ճանչցար ... բնչ ճամբով հոս եկար , խընդ-  
 րեմ ըսէ . հոս տեղս օթեւան մը չէ . ես  
 քեզի բնչ ըրած ունիմ որ զիս կը չար-  
 ջարես . գնա . խնդրեմ . . . զիս մինակ թող,  
 միայն ինչուան մօրս գերեզմանը հետս  
 եկուր . . . բայց չէ մի դար , գնա . . . ես  
 կուզեմ հոն երթալ մեռնիլ : - Ի՞նչու այդ  
 անակնկալ փոփոխմունքը : - Այս փո-  
 խուեր եմ , փոխուեր . . . այսչափ ա-  
 զետեց տանելէն ետեւ պէտք չէի փոխ-  
 ուել . այս ալ , սիրելոյ մը կորուստն ալ  
 պէտք էի առանց այլայլելու կրել . . .  
 Շատ անդամ սիրտս ցաւած էր , սակայն  
 ոչ երբէք այսպէս սաստիկ խոցուած . . .  
 այդ վերջին խօսքերն դեռ սրտիս մէջն  
 են՝ եւ միայն իրեն հետ պիտի անհետա-  
 նան » : Եւ Մարքիղա , Մարքիղա , ոհ ,  
 եթէ կարենայի զքեղ սիրել . . . եւ Մար-  
 քիղա մեծ ուշադրութեամբ մը ականջ

կը կախէր ինծի, եւ կարծես սրտին մէջ  
արձադանդ մը գտնալ կը ջանար այդ ձայ-  
նին : Վայրկեան մը աչքերը վառեցան,  
երեսը խնդաց, ճակատը պարզուեցաւ,  
իբրեւ թէ սրտին թելերը սիրոյ երգ մը  
նուազէին, սակայն այդ ներդաշնակու-  
թիւնը շուտով նուազեցաւ : Այն ատեն  
սկսայ նաւ մտած օրս սնիծել, հետեւալ  
որդիքը իրենց պատիժը կը դանան կը-  
սէի, սկսայ տղու մը պէս լալ, զՄարքի-  
դա լացի որուն աղէտքը քան իմիններս  
աւելի խիստ էին : Այս վիճակիս մէջ ով  
զիս պիտի քաջալերէր : « Թափառական  
ճամբորդ մըն եմ ես, ըսի, դիալաց եւ կրից  
խաղալիկ, ինչուան հոս երբոր եկայ, ուր  
ալ ըլլայ աւելի առաջ կրնամ՝ խիզախել » :

Խոր դիշեր մըն էր, գերեզմանատան  
պէս տխուր եւ լուռ դիշեր մը , աստղե-  
րը կարծես սառած էին, այնպէս դիշեր  
մը յորում հսկողը կարծեր թէ անյատակ  
վիր մը մէջ կը գլորտկի մլակերալ . . .  
Մարքիդա անհոգ կը քնանար, եւ ես քովը  
կեցած զինքը կը դիտէի, . . . ինչ կանցնէր  
այն ատեն 'ի ներքս 'ի յիս . . . ինչ կըլլար  
ոկրտս . . . զայդ ոչ ոք պիտի դիտնայ . . .

նհ ինչպէս կը փափաքէի այն ժամանակը  
ձեռքս զէնք մը ունենալ որ հարուածով  
մը երկուքնուս ալ կեանքը սպառէր . . .  
կուլայի . . . սակայն Մարքիդա անհոգ կը  
քնանար . . . եւ ես առանց խելքս գլուխս  
ըլլալու , ձգեցի փախայ . . .:

Մէկ մ'ալ ինքինքս Վենետիկ գտայ ,  
առանց իսկ բան մը իմանալու : Քոլոր  
քաղաքը ոտքի վրայ էր . . . հաւատացեալք  
եկեղեցիները կը դիմէին եռանդեամբ եւ  
աւելի եռանդեամբ ժամկոչները դանդակ-  
ներուն :

Հոս արթնցաւ էզ մը ատենէ 'Փ վեր  
մարած զդացմունք մը . . . իրիկուան զէմ  
սրբոյն Մարկոսի եկեղեցին մտայ՝ ծնընդ-  
եան խթումը կը կառարէին . . . բոլոր ժա-  
մանակը անզգայ էի , այլ հանդիսին վեր-  
ջերը երբ գուսան օրիորդներ Աստուծոյ  
մօրը օրհնութիւնը երգեցին . . . ահ , Տէր ,  
այն ինչ հիասքանչ զմայլումն էր . սիրտ  
ելաւ . . . թնդաց , եւ կամաց կամաց այդ  
ազօթքին սուրբ շողւոյն հետ սկսաւ  
բարձրանալ , ես ալ զԱստուած կօրհնէի ,  
զուարթուններ չորս կողմս կը սաւառնէին  
և աշխարհքիս ծանրութիւնը վրայէս

'ի բաց թօթափեցի ... տակաւին անուշ  
ներդաշնակութիւնը կը տեւէր, եւ ես  
մարելու վրայ էի ... շտապաւ ձգեցի ե-  
լայ ... ոտքս դոնէն դուրս գնելու ժա-  
մանակ դառնութիւն մը զիս լեցուց : -  
Զուիցերա, Զուիցերա, ... կը կանչէի, եւ  
բարձր Ալպեաց մէջ դտայ ինքզինքս : Քիչ  
տաենի մէջ 'ի մահկանացւոց անմատչելի  
Եռնկ-Փրաօ լերան ճամբան սորվեցայ ...  
Երկու երեք անգամ այդ դադաթան մօ-  
աերը թափառած եմ . . . այդ տեղի թըռչ-  
նոց աղատութեան նախանձ քերած եմ ...  
այդ տեղի սփդապանծ ծառերը ինծի զին-  
քը յիշել առւած են, եւ իր յիշատակը  
զիս արդիլած է այդ խորխորաններէն մէ-  
կուն մէջ նետուելու - եւ ինչու այդ խեզն  
գեղացւոց (որ քանի մը օրուան մէջ սկը-  
սան ինծմէ դժողհիլ) ձորերուն անբծու-  
թիւնը աղտեղէի . . . :

Ա՞հ, Վենետիկի ներդաշնակութիւնը  
զիս երկնից հետ կապած էր, սակայն ին-  
քըն ալ զիս երկրիս վրայ կարգելուր . . .  
մէկ ձեռքս իրեն, մէկալովն ալ զերկինս  
բռնած . . . երկուքն ալ թողլու, երկուքն  
ալ թողուելու ճամբար . . . եւ սակայն ես

կարծէի՝ քովը նստած իրեն պատմել բու-  
լոր գլխէս անցածները : Եւ արդ յամենայ-  
նէ զուրկ . . . 'ի հայրենեաց . . . 'ի յուտոյ . . .  
«Ո՞հ , դու որ ստէալ զիս գեղապարար ա-  
նըրջոց մէջ որորեցիր ինչուան հիմայ ,  
արդ թող որ քնանամ . . . թող որ մեռ-  
նիմ . . . ալ մեր մէջը ամեն կապ խղած է ,  
խենդ , կարծէի թէ զքեղ թեւերուս մէջ  
առած մէկ ձգտմով մը երկրէս յերկինս պի-  
տի անցնիմ . . . բայց դու երջանիկ եղիր ,  
ես գոհ կը մեռնիմ թէ եւ դժոխք իջնամ . . .  
դժոխք իջնամ ես , երբ դու անմահուշ  
թեան յաւերժական հաճոյից մէջ եւ ոչ  
պիտի յիշես զիս . . . այսպէս պիտի մարի  
եղեր անհուն սէր մը , այս է երկնից մեզի  
սահմանած վախճանը . . . երկնից . . . ահ ,  
այդ բառը ինծի ինքզինքս ուտել կու-  
տայ . . . : Բայց ահա թունին ներդործու-  
թիւնը կը զգամ , մահս մօտ է . . . աղէտ-  
քըս պիտի սպառին . . . նումրդ » . . .

## ի Զ.

Այս ըսելով ծերը ցատկնց ելաւ ,  
նուարդայ թեւին ուժով մը բռնեց եւ  
քաշկոտելով իրեն հետ բերել սուած սըն-

տուկին քովը բերելով, ծռեցաւ եւ զըս-  
պանակի մը դպչելով, մնտուկին խուփը  
վեր ցատկեց.-մէջը դիակ մը կար.- «Ահա-  
ւասիկ այն երիտասարդը, ըստ Նուար-  
դայ » :

## իշ.

«Գարեգին» . . . կանչեց Նուարդ . . .  
բայց ձերը կայծակի պէս մօրուքը բրցուց,  
երեսը մէկ ձեռքով սրբեց, վերարկուն  
նետեց, եւ Նուարդայ թեւը սաստիկ թօթ-  
ուելով.- «Այդ սուտ կերպարանք մըն է,  
ես եմ Գարեգին» կանչեց : Նուարդ վրան  
ցատկեց :

## իշ.

«Երկար, երկար համբոյր մը . . . համ-  
բոյր մը մանկութեան, սիրոյ եւ գեղոյ,  
ճառագայթք երեք 'ի մի վառեան ամ-  
փոփեալ եւ վառեալ հրովար երկնից . այն  
համբուրներէն մէկը որ առաջին գեղե-  
ցիկ աւուրց ընծայուած են-երբ սիրտ,  
հողի եւ զդայարանք միարան կը շարժին  
երբարիւնը լաւայ մըն է, երակը հրաբուղիս

մը, եւ իւրաքանչիւր համբոյլ համայն  
որտի ցնցում մը... վասն զի, եթէ չեմ  
սխալիր, համբուրի զօրութիւնը իւր եր-  
կարութեանը վրայ կը չափուի»:

## Ի՞Փ.

Զայրացած՝ Նուարդայ հայրը եւ վե-  
սան սիրելեաց վրայ վաղեցին, բայց ան-  
հնարին եղաւ զանոնք իրարմէ բաժնել...  
անոնք յաւերժութեան կապերովը իրա-  
րու հետ կապուած էին... եւ ալ այս աշ-  
խարհքէս չէին: Նուարդայ բերնին քովէն  
ջրով խառնած արխւն վաղեց՝ կարծուե-  
ցաւ թէ սաստիկ վշտէն սաստիկ խնդու-  
թեան անցնելով երակ մը փրթած ըլլայ՝  
իսկ Գարեգինի մահուանը կարելի չեղաւ  
պատճառ տալ-վասն զի թոյն առած չէր. —  
մարմինը սաստիկ ցուրտ էր:

## Լ.

Տասուերկու տարեկան տղայ մը որ  
հան կը գանուէր, թագաղին մէջի մարմ-  
նոյն մատը դպցնելով եւ խառնելով «Հէ,  
մոմէ է, ըսաւ, այս մեռելը»:

# ՎԵՐՋԱԲԱՆ

Ա.

Մայէրալրի պէս՝ ես ալ յառաջաբանները չեմ սիրեր. — Նա զանոնք չէր սիրեր բատ ոմանց, վասն զի անոնց մէջ չէր յաջողեր՝ թէպէտ Աֆրիկանայն (Africaine) նախերդը հիանալի է, բայց ես զայն չը սիրելու շատ պատճառներ ունիմ:

Բ.

Ֆիկարօյի խմբագիրներէն մէկը իւր humoristique բառարանին մէջ՝ յառաջաբան բառին սա սահմանը կուտայ. «Երբ դէք մը ներ մը չէ նողադրովիք մը ուղղեալ, անոր յառաջաբանը միշտ նուժի նողադրովիք մը ուկա կուտայ որ կարծեա ների մը կուտայ» :

Արդ կիմանաք որ . . . եթէ Պարոն բանադատները որոշեն որ վիպասանութիւնս նպատակի մը ուղղեալ նետ մը չէ, անոր յառաջաբան դրելը ինձի շատ տհաճութիւններ կրնար արտադրել. Անոր հմաար ժամանակաւ դրածս ջնջեցի:

Գ.

Բայց աշխարհս օտարոտութեամբք լիէ . յառաջաբանէ փախչողը , վերջաբանի կը հանդիպի , բայց ափանս , պատրիարքէ փախչողը աղատութեան չհանդիպիր :

Դ.

Ուստի այս կը դրեմ ընթերցողին զեկուցանելու համար որ՝ անխելք փառասիրութեամբ մը չուղելով երիտասարդութեանս մէկ արդիւնքը աղաւաղել , բոլոր վիստասանութեանս շարքին մէջ եղած խորհրդածութիւները իրեւց նախնական այլ թերի , վիճակին մէջ թողուցի :

Ե.

Ինչպէս որ այն ժամանակ կը խորհէի հիմա չեմ խորհիր , այն առենուան աղաւասմտութիւնս սահմանափակեալ էր , հիմակուանը բացարձակ է . օրինակով մը լաւ եւս հասկցնեմ , եթէ ներելի է :

Անցեալ օր երիտասարդ՝ մը՝ խւրակերու մէկ շարադրութիւնը ցըցուց որուն մէջ սանկ գաղափար մը կար . « Ասանկ ալ մեր նախնեաց բարերար եղան անոնք որ բան մը չխնայեցին անոր բարելաւութեան համար , ինչուան կեսնքերնին » . . . :

Որո՞նք կիմանաս այս բարերարներով , հարցուցի . առաջին կարդին մէջ սուրբերը եւ մարտիրոսները կը դնեմ , ըստ , որո՞նք հաւատքը զօրացուցին եւ ասոնց պարագլուխ կը դասեմ դ . . . . :

Խնդացի եւ առանց ստիպելու դինքը որ գաղափարներս ընդունի՝ ծաղրելուս հետեւեալ պատճառը տուի :

Ըսել թէ հաւատք մը հաստատուելու համար պէտք է արիւն թափուի՝ սխալ է , վասն զի հարստահարութիւն չկրող հաւատներ կան՝ որ կրողներէն աւելի զօրաւոր են զոր օրինակ ճիւաղը . երկրորդ՝ ըսել թէ չարչարւողները ազգին բարերար եղան՝ մեծ սուա է , որովհետեւ միշտ բըռնաւորը այն քանի մը մարդկանց (ենթադրելով որ անոնք երբէք եղած ըլլան) յա-

մառութեամբը զայրացած՝ զանոնք մեռ-  
յուց մէկալներն ալ աւելի նեղը ձգեց,  
աւելի տառապեցուց . իսկ . . . ի ամենէն  
նշանաւոր դործքը Հայոց մատենադրու-  
թիւնը ջնջելն եղաւ :

## Ե.

Հապա ազգերնուս բարերար անունը  
որո՞նց տանք, հարցուց :

Անոնց՝ որո՞նց ժամանակ ազգը օտար  
լուծէ ազատելով սկսաւ խաղաղանալ,  
հարստանալ, բարգաւաճիլ, վաճառակա-  
նութիւնը զարգացնել, գիտութիւնները  
եւ գեղարուեստները մշակել եւ ազգը  
երկրիս վրայ երջանկութեան հաւաալով  
սկսաւ Աստուծոյ ալ հաւատալ :

## Ը.

Մեր խօսակցութեան շարունակու-  
թիւնը հոս կրկնելը աւելորդ է, միայն  
սա կուզեմ խմացնել որ ինչպէս այսօր  
կընեմ, վիպասանութիւնս դրած ժամա-  
նակս չէի համարձակեր սցսպիսի գաղա-  
փարներ սփոել անոր մէջ :

թ.

Սակայն զիս կարդացողները թող չուտանուն գայթակղութենէ կամ ցնորդներէ վախնալով .— որովհետեւ եթէ մտացս տեսութեանց մէջ փոփոխութիւն մը եղած է, այն ալ բարի է :

Եռանդուն տարիքը անցնելով տաք արիւնն ալ իր բուն շարժումը մեղմացուցած է, եւ հիմայ ցնորդները մտացս մէջ տեղի չունին, այլ միայն իրականութիւնը եւ հաստատունը :

Ժ.

Էնթերցողը թող զիս դատէ :

27 Յունվար 1869

Տ. ԲՈԼԱՏ




ԷԼ	ՏՄԸ	ԱՒԹԸ	ՈՒՂԵԿ
25	2	աղատել	աղատել
50]	47	յուշկահար	յուղկահար
64	46	ռաքերնին	ռաքերնին
67	4	ես նաղելի մը	ես և նաղելի մը
67	9	... Աննա:	... Աննա»:
72	40	մխիթարանք	մխիթարանք
77	8	մեծութեան	մեծութեանը
77	42	երջանկութիւն	երջանկութեան
80	42	բանաստեղծութեան	բանաստեղծութիւն
84	48	գիրք	գիրք
84	20	Ան	Անան
82	4	համբոյր	համբոյր
85	8	յաւետ 'ի բաց	յաւետ յինէն 'ի բաց
84	5	դստ	դստ
402	45	զան	
407	5	մատուցանող	մատուցանող
417	4	կանդեղի	կանթեղի
428	46	աղետեց	աղետից
428	25	անհետանան»: Եւ	անհետանան: «Եւ















630

631

632

633

634

2013

